



1312

Змінлив



1312.

2004



m-30

5. ~: 55

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՐԴԱՅԻԹԵՐՆ ՀԱՅԻՆ

ԽԱՐԴԻՆ ՏԵՏՐԻՒՄՆ

60

22

— 1 —

и. Ю. Зелен.

запись сделана в г. Рязань

ИИ 792.12 04.03.03

1312 5/ 861-64

# ՊԵՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՂԱՄԻԴՈՒԹՅԵՆ ՃԱՐԺԻ

ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՆ :

ԽԸՆԵՑՆՈՒՐԵԱՑ

Հ. Ե. Խ.

—————

ՊԱՏՐԱՍ. ԵՎԻՔ ՊԱՏԱՄԱՆ ՏԱԿՈՒ  
ԱՄԷՆՈՒՆ ՈՐ ԶԵՐ ՈՒՄԵՑԱԿԱՇՈՑՄՈՒՆ  
ՊԱՏՁԱՌԵ ԿԸՀԱՐՑՈՒՆԵ :

Ը ՊԵՏ. Դ. 15:



Ի ԶՐԴԻՌԱՆԱԼ

Ի ՑԱՐԱՐԱԴ ԿՈՒՆԵՑԵՄՈՍ ԿՈՒԳԱՌՈՒՆ :

1846

28 + 264

ՃՐԱՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՎՈՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ

ՃՐԱՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ

"Պարագ տեղը իս կըպաշտեն + մարդոց պատուիրած վարա  
դապետութիւնները կըսորվեցունեն : Կառուծոյ պատուիրանա-  
քը թողեր էք, մարդոց աւանդութիւնը կըբռնէք": Այրկ +  
է + 7, 8 :

---

# ՊԵՏԵՍԻՒՅՑ

ՀԵՂՈՐԴԱՌԹԵԸՆ ՃԵՄԻՆ



ՅԵՐԳԻ ԽԵՐԵԿԵՑ

Չեր յարդութեանը շինած Հաղորդութեան ճառը կարդացի մտադրութեամբ, և անկեղծաբար կը խոստովանիմոր ամենևին համոզուելու ճշմարտութիւն չիկայ մէջը . ուստի այժմ համառօտաբար կը ցուցընեմ իմ առարկութիւններս՝ գոյափոխութեան վարդապետութիւննը հաստատելու համար ձեր յառաջ բերած զլիսաւոր փաստերուն դէմ, ինչպէս որ հրապարակաւ խոստացայ :

# ՄԱՍՆԱԿ :

Հաւատավեաց մէջ կան անանկ ճշմարտութիւններ՝ որ մարդկային խելքին սահմանէն վեր են + բայց անանկ ճըւմարտութիւններ չեկան՝ որ մարդկային խելքին ուղղակի դէմ՝ դան :

◀ Եւթե՞րդ խելքէ վեր վարդապէտութիւնները ինձի կը ցուցընես ի՞նչպէս Վմենասութը Երբորդութեան և Մարդեղութեան խորհուրդները, և կը ջանաս դիս համոզել որ՝ ի՞նչպէս որ այս խելքէ վեր վարդապէտութիւններուն կը հաւատամա՞անանկ ալ Գոյափոխութեան խելքի դէմ վարդապէտութեանը հաւատամա՞։ Շատ բաններ կան որ մարդկային խելքէն վեր են, ու կը հաւատամա՞ք, բայց անոնց հաւատալովնիս պարտաւոր չեմք խելքի դէմ բաններու ալ հաւատալ. ոչ քրիստոնէական դրութեանց մէջ կը գտնուին անանկ բաններ որ խելքի դէմ բլան և հաւատացված բլան. չեմք կը նար հաւատալ որ երկու անդամ երկու քը տասը կը նէ. քանզի ուղղակի խելքի դէմէ. սակայն կը հաւատամա՞ք որ մէկ թիւը բարմապատկելով մինչեւ անհունը կը համնի, և թէպէտ անհունը մեր հունաւոր խելքին սահմանէն վեր է, բայց խելքի դէմ չէ :

Ասանկ սխալ դրութիւն մը հաստատ-

ված և շատերէն հաւատացված ըլլալը բաւա-  
 կան փաստ մը չէ զմեղ համոդէլու որ ճշմա-  
 րիտ եղած ըլլայ . քանզի կրնայ ըլլալ որ  
 սխալ դրութիւն մը ճշմարիտ սկզբունքի  
 մը վրայ հիմնըվելով շատերէն հաւատաց-  
 վի , ինչպէս կռապաշտութիւնը շատերէն  
 ընդունված է Աստուածածանօթութեան  
 ճշմարիտ սկզբունքին վրայ հիմնըված ըլլա-  
 լուն համար : “Յանզի Աստուածոյ վրայով  
 գիտնալու բանը իրենց մէջը յայտնի է . ո-  
 րովհետեւ Աստուած իսկ անոնց յայտ-  
 նեց . . . անանկ որ բնաւ ալ պատաս-  
 խան մը չեգտնան տալու . . . իրենք զե-  
 րենք իմաստուններուն կարգը դրեր էին ,  
 յիմարեցան . և չաւըրվելու Աստուածոյ  
 փառքը փոխփրսեցին՝ նմանցունելով աւ-  
 րըվելու մարդու , և թռչուններու , ու  
 չորքատանիններու , և սողուններու պատկե-  
 րին” : Հայութ . առ . 19—23 : Ասանկ ալ  
 թէ որ Հաղորդութեան ճշմարիտ և հիմնա-  
 կան խորհուրդը՝ սուրբ Գրոց մէջ բնաւ նը-  
 շանակված ըրլար՝ Գոյափոխութեան սխալ  
 գաղափարը չեր ընդունվեր : Ուրեմն ձեր  
 առաջ բերած փաստը ոչինչ է , որ կըսէք  
 (Ճառա Հառա . Եպեւ 16)“Ուէ քրիստոնէութեան  
 հաւատալիքներուն վրայօք , և թէ փիլիսո-  
 փայական դրութիւններուն մէջ ասոր պէս  
 և այս պարագաներովս հաւատացված և  
 այսքան զօրացած բան մըն ալ կրնա՞ք մի

դտնել՝ որ սուտ և անհիմն և անհաստատ ըլլայ”։ Քանզի Կոյափոխութեան վարդապետութիւնը Ճշմարիտ հիմնական և հաստատ վարդապետութեան մը սխալ կերպով առնըվելը կամ մեկնըվելն է։ և ասանկով ցըցուցած փաստիդ պարագաներն ալ կը ղջըվել։

Եւ նախ անանկ բան մը չունի իր մէջը որ մարդու խելք չհասնի։ քանզի խելքէ վեր բանը խելքի դէմ չգար։

Երկրորդ “Քարոզողէն առաջ անանկ բան ըսող չըլլայ”, ըսենիդ ալ ոչինչ է։ քանզի ուրիշ բան է նորէն բան մը շինելը ուրիշ բան է շինուած բանի մը ձեւը փոխելը։ անհիմն վարդապետութիւն մը քարոզելը և հիմնական վարդապետութիւն մը սխալ կերպով քարոզելը մէկզմէկէ տարբեր բաներ են։

Երրորդ հրաշքով հաստատված վարդապետութեան մը սխալ կերպով առնըվելուն կը կին հրաշք հարկաւոր չէ։

Չորրորդ երբոր այս վարդապետութիւնը սխալ կերպով քարոզվեցաւ, ամենեւին սոյոդ չէ թէ լսողները առանց դէմ դնելու հաւատացին։

Հինգերորդ մեր կողմէն բնաւ ըսված չէ թէ այս վարդապետութեան հեղինակը բըռնաւոր մը ըլլալով ժողովուրդը ակամայ հընաղանողեցուց, որ քարոզողը մեռնելէն ետքը այս վարդապետութիւնը մերժըվէր։

Վեցերորդ՝ Հաւատավշէն մէկ վնաս մը  
քաշելու վախ չունեցող մարդիկ ալ ասոր  
կրնան հաւատալ սխալմամբ։ Հիմա կըս-  
կըսիմք քննել Յօհ. Ղերորդ գլխուն վրայ  
տուած Ա' կնութիւնդ։



## ԳԼՈՒԽ Ա

Յօհաննու վեցերորդ գլխուն վրայ “տուած” մեկնութեանդ  
քննութիւնը։

Արտերեւ այս գլուխը մեծ և պատուա-  
կան ճշմարտութիւններ կըսորվեցունէ, որ  
հարկաւոր է հասկընալ և ընդունիլ մեր  
փրկութեանը համար. բայց հրամանքդ ըո-  
լորովին ծուռ կողմը կըդարձունեն մեր  
Փրկչին ըսածներուն իմաստը. և այս գըլ-  
խուն մէջ սորվեցուցածներուն վրայ ըսած-  
ներդ՝ լեցուն է սխալներով։ Հարկաւոր չէ  
որ մէկիկ մէկիկ քննեմաւածին երեսուն և  
ութը երեսներուն մէջ ըսածներուդ ամէն  
մէկ պղտիկ բաները, բայց բաւական պիտի  
ըլլայ քու մեկնութեանդ ընդհանուր և  
գլխաւոր փաստերուն դէմ իմ առարկու-  
կութիւններս գրել։

Երբոր Սամարացի կինը եկաւ հորէն  
ջուր քաշելու՝ ուր որ Քրիստոս նստեր էր,  
(Յօհ. Ղ.) մեր Փրկիչը կնկանը առնելու

ջուրէն՝ սկսեց այն ջուրին վրայ խօսիլ, «որ  
 անկէց ո՛վ որ խմէ՝ յաւիտեան չիպիտի ծա-  
 րաւնայ»։ Այսպէս երբոր ժողովուրդը Յի-  
 սուսի ետևէն եկան կափառնայումի մէջ,  
 հինգ հացովհինգ հաղթրի չափ մարդ կշտա-  
 ցունելու հրաշքը տեսնալէն ետքը, ինքը  
 սկսեց յանդիմանել զանոնք իրենց անձնա-  
 սիրութեանը համար, որ եկան իրեն՝ միայն  
 փորելնին կշտացունելու . և ըստ որ այն  
 կերակուրը փնտուեն, որ յաւիտենական  
 կեանքին մէջ կըմնայ: Յօհ. Ղ. 27: Ըստ  
 անոնց թէ խնքն է կենաց հացը . այսինքն  
 ինչպէս որ հացը մարմնոյն կենդանութեա-  
 նը միջոցն է, անանկ ալ ինքն է հոգւոյն  
 կեանք տուողը . և որ իւր կեանք տալու մի-  
 ջոցը՝ իր մարմինն է, որն որ ինքը կուտայ  
 աշխարհի կենացը համար : Կըմիաբանիմք  
 որ կենաց հացը (կամ միջոցը) «Քրիստոսի  
 մարմինն է . և թէ որ Քրիստոսի մար-  
 մինը չուտենք և իր արիւնը չխմենք՝ մեր  
 մէջը կեանք չունինք : Համար 48—58 :  
 Մէր խնդիրը աս է, թէ ի՞նչպէս պիտի  
 ուտենք «Քրիստոսի մարմինը և խմենք իր  
 արիւնը : Տերանովնիս մեր փորի՞ն մէջ  
 ընդունելու եմք, կամ թէ հաւատքով սըր-  
 տերնուս մէջ : Կուր կըսէք թէ՝ բերանով  
 առնելու եմք . մենք կըսէմք թէ՝ հաւատքով  
 ընդունելու եմք մեր սըտին մէջ : Եթէս . դ.  
 17: Հիմա ձեր ըստին հակառակ, (որ

Վրիստոսը ուտելու եմք բերնով), և 'ի հաստատութիւն մեր աւետարանական վարդապետութեանը, (որ հաւատքով մեր սըրտին մէջ ընդունելու եմք իւր մարմինը և արիւնը՝ կամ զինքը՝ մեր մեղքերուն համար դոհեալ, դու ան մեծ և փրկարար ճռշնորութեանը, որ փրկութիւնը իւր խաչեալ մարմինովը և թափած արիւնովն է .) կառարկեմ,

Ա . Թէ մեր վարդապետութիւնը նոր կտակարանին մէջ ամէն տեղ կըսորվիմք : Բայց ձեր վարդապետութիւնը մէկ տեղ մը չգտնվելը, միայն թէ օօհաննու չերորդ դլխուն մէջ եղած ըլլայ : Վրիստոսի և իր աշակերտներուն ամէն ատեն՝ ամէն տեղ և ամէն մարդու կրկին և կրկին սորվեցուցած վարդապետութիւննին էր, Հաւատա՛ (մէջաց համար խաչեալ) Տէր Յիսուս Վրիստոսին՝ պիտի փրկըլիս : Մարք . ժՂ . 16 , 17 : Գառն . ժՂ . 31 , և , և : Առաքեալ ներէն մէկը բնաւ չքարողեց որ Վրիստոսի մարմինը և արիւնը ըստ տեսակաւ հացի և զինւոյ ուտելու եմք փրկըլելու համար . բայց միշտ ըսին, հաւատա՛, դղջա՛ , և , և պիտի փրկուիս զուն : Եթէ ձեր վարդապետութիւնը Ճշմարիտ է , ուրեմն առաքեալները շատ պակաս քարողեցին :

Բ . Քու տուած մէկնութեանդ սկզբունքը պիտի ստիպէ զիս շատ անտեղի բաներ ըն-

դունիլ , որ մէկը չիկրնար հաւատալ : Առ  
 մենեցն մէկ բանի մը այլաբանական ըլլալը  
 չես ընդունիր , և կըպնդես թէ բոլոր ըս-  
 վածները նկարագրական է : Յայտնի է թէ  
 ճշմարտութիւնը շատ անդամ այլաբանական  
 խօսքով զուրցըված է , անանկ որ՝ ամեն  
 մարդ կըհասկընայ անիկայ . և այս կընդու-  
 նիս ուրիշ բաներու նայելով . բայց ձա-  
 ղորդութեան նայելով ամեն բան նկարա-  
 գրական կընդունիս : Չեմ հասկընար թէ  
 ինչո՞ւ այս տարբերութիւնը կընես . միայն  
 թէ բու նպատակդ հաստատելու համար  
 ըլլայ : Ք.թիստոս Ստմարացի կնկանը ը-  
 ստ . «Ո՛վ որ խմէ ան ջուրէն՝ որ ես անոր  
 կուտամ , յաւիտեան չի՛ծարաւիր : Ա.ՅԼ ան  
 ջուրը՝ որ ես անոր պիտի տամ , պիտի ըլլայ  
 իրեն ջուրի աղբիւր մը՝ որ յաւիտենական  
 կենաց մէջը կըրդիսէ” : Յօհ . դ . 13 , 14 :  
 Երդ՝ թէ որ “Դմ մարմինս կերէք” խօսքը  
 նկարագրական կերպով Ք.թիստոսի բուն  
 մարմինը ուտելը կընշանակէ նէ , ինչո՞ւ հա-  
 մար “Խմեցէք այն ջուրը որ ես պիտի  
 տամ” զըուցուածքը , նկարագրական կեր-  
 պովիրօք ջուր խմել չինշանակեր : Ք.թիս-  
 տոս կըսէ թէ , ես ջուր պիտի տամ և զուն  
 պիտի խմես անիկայ՝ տուանց մեկնելու իր  
 միաքը ան կնկանը : Վ՞նչ իրաւունքով հրա-  
 մանքդ կըսէս թէ ինքը ջուր չիտար խմելու :  
 Ուէ որ մարմինը փորին մէջ կերթայ , ին-

չո՞ւ համար ջուրը հոն չեպիտի երթայ : Օհէ  
 որ Ք.րիստոսի մարմինը՝ միայն նկարագրա-  
 կան կերպով՝ բերնով ուտելով կրնայ կեանք  
 տալ նէ , ի՞նչպէս իւր տուած ջուրը տ-  
 ուանց նկարագրական կերպով խմելու , և  
 տուանց մեր մարմիններուն մէջ ջըհոր մը  
 ըլլալու՝ կեանք կրնայ տալ : “Եւակ մը”  
 կամ “Երաղ մը” կըմեկնէր , երբոր այս  
 բանը ըստ : Երբոր իր աշակերտներուն ը-  
 ստ թէ , Տեսէք և զգուշացէք Աադուկե-  
 ցիներուն ու Փարիսէցիներուն խմորէն :  
 Անդէ . ժՂ . 6 : Ի՞նչո՞ւ համար յանդիմա-  
 նեց զանոնք՝ նկարագրական կերպով հաս-  
 կընալնուն համար : Համար 7 , 8 : Քու  
 սկզբունքիդ նայելով պէտքը չէր որ այս  
 կերպով հասկընային անոր ըստածը : Եյս  
 զրուցվածքը ի՞նչ “այլաբանութեան նշան-  
 ներ կունենայ հետը” , Ի՞նչ “առափեկի կամ  
 օրինակի կըարմարի . հոս անանկ բան չե-  
 կայ” : Ժամ . Հար . Երեւ 19 : Ի՞նչ ըստածէր  
 Ք.րիստոս որով կարենային հասկընալ թէ  
 Եմար ըսելով Հարդառետութեան ըսել կուզէ :  
 Բայց ուսկայն ինքը յանդիմանեց զանոնք նը-  
 կարագրական կերպով հասկընալնուն հա-  
 մար , երբոր յայտնի էր թէ բառը այլաբա-  
 նօրէն գործածված էր : Քեզ ալ չիպիտի  
 յանդիմանէ անոնց նման ըլլալուդ համար .  
 յիրաւի կըանդիմանէ , ի՞նչպէս որ պիտի  
 տեսնեմք Յօհաննու այս վեցելորդ գլխուն  
 մէջ :

Դաստիարակութեան ուրիշ օրինակ մը առնեմք  
 իբրև այն հաղարաւոր օրինակներէն մէկը ,  
 որ եթէ այս նամակը երկարելու ըլլայինք  
 յաւաջ կընայինք բերել : ա Կո՞ն՞տ . Ժ .  
 17 : Պօղոս կըսէ . «Քանզի մենք շատերնիս  
 մէկ հաց՝ մէկ մարմին եմք» : Քու տրամա-  
 բանութեանդ եղանակին նայելով , ինչու հա-  
 մար Պօղոս չեհաստատեր թէ Ք.րիստոնեայ-  
 ները իրօք նիւթական հաց մըն են : Պօղոս  
 չըսել թէ մէկ հաց՝ մըն եմք : Եթէ  
 «Դմ մարմինս կերէք»ը բուն իմ մարմինս  
 կերէք կընշանակէ , ի՞նչ իրաւունքով կը-  
 սես թէ «մէկ հաց եմք»ը իրօք հաց չնշա-  
 նակել : Բայց գուցէ կըպատասխանես թէ  
 Պօղոս Հաղորդութեան վրայ կըխօսի .  
 այս անանի է : Կըսէ թէ մէկ հաց՝ և մէկ  
 մարմին եմք . որովհետեւ . . . «Հացը որ  
 մենք կըկալինք՝ չէ՞մի որ Ք.րիստոսի մար-  
 մինին հաղորդութիւնն է» : Եւ «ամէնքնիս  
 ալ ան մէկ հացէն կըվայելեմք» : Համար .  
 16 , 17 : Ուրեմն քու մեկնութեանդ կանո-  
 նին նայելով , որովհետեւ հացը հոս տեղ  
 Ք.րիստոսի բուն մարմինը կընշանակէ ,  
 (Ճառ Համար . Երես . 63 , 64) , անանի ալ  
 Ք.րիստոնեայները նոյն հացը կըլլան՝ ուր-  
 կէց անոնք կըվայելէն . (Համար 17) . յդ  
 անոնք Ք.րիստոսի Ճշմարիտ և իրական մար-  
 մինը կըլլան նկարագրական կերպով : Ի՞նչ-  
 պէս կընաս ցուցընել թէ ասանկ չէ : Պօ-

ղոս “երազ” մը չեմեկներ . կամ “առակ” մը չիպատմեր , բայց չաղորդութեան վրայ կըխօսի : Ի՞նչպէս 17երորդ համարին մէջ մէկ հացը՝ Վ. բիտոսի իրական մարմինը կընշանակէ , ու միւս հացը չինշանակէր նոյնը :

Դ . Տուած մեկնութեանդ կանոնին վրայ շարունակ չես կենաք՝ գլխուն սկիզբէն մինչև վերջը . այս գլխուն մէջ այլաբանական դրուցվածք չես ընդունիր (Ճառագագաթ . Երես 19) , և համարձակ “հոսանքներ բան չկայ” կըսես : Իսայց առանց պատճառի՝ մէկ բանի դրուցվածքները այլաբանօրէն և միւսները նկարագրական կըհասկընաս : Այսպէս հաց բառը այլաբանօրէն կըհասկընաս , և “Ես եմ հայն կենաց”ը կըմեկնես թէ ուղղակի ես եմ կեանք տուողը ըսել կուզէ : Ճառագագաթ . Երես 35 : Իսայց “իմ մարմինս ճշմարիտ կերակուր է” , և “Են որ իմ մարմինս կուտէ” , և՛ դրուցվածքները՝ կըպնդէս թէ նկարագրական կերպով հասկընալու է : Ինչու խօսքիդ վրայ հաստատ չես կենաք , և շարունակ նկարագրապէս չես մեկներ այս գլուխը . “երազ” տեսար որ ընթացքդ փոխեցիր , չէ նէ առջիդ պատելաւ : Արդ՝ թէ որ նկարագրական մեկնութեան կանոնը առնեք և շարունակ աս գըլուխը մինչև վերջը անով մեկնեք նէ ,

հետևեալին պէս կըլլայ : Աս Եմ իւնաց  
 հացը , այսինքն Ես Եմ ճշարկիո իւնատու հա-  
 ցը : Դատ իւնատու հաց իւղը , հաս ե առ ո՛չ  
 Երինաքեն իջած ե : Ուն ո՛չ մէկ հարդ իւլ  
 յէն ուրիշ շնչարի մետնի , ինչուն ո՛չ յէլ հայրեւէլ  
 մանաւուն իւլուն ու մետնու . այլ յառ-կաթուն ովերէ  
 տողը , այսինքն աս աշխարհիս մեջը բնուած մահ շնչե-  
 ալ աւետոց : Այս հացը ո՞ր Ես յէպէ իւրագում՝ իմ հալ-  
 լինս ե . այսինքն այս հացը սուրենէ իսմ ինչ ի-  
 եցէ ու ունելէ իւլ շնչարած չէ՝ այլ իմ հալմինէն  
 շնչարած ե : Ո՞ւ ո՞ր իմ հալմինս ուրիշ ե իմ առիւնու-  
 խուն՝ յառ-կաթունուիսն իւսուն ունի , եայլու . ինչու ո՞՛-  
 չ իմ հալմինս ճշարկիո իւլունուն ե , ե իմ առիւնու  
 ճշարկիո իւմելք ե . այսինքն պատ (ուրիշ շնչ-  
 իմ հալմինս ե իւմելու չէ իմ առիւնու ընդ ուրիշունու-  
 հացէ ե գիւնոց) այլ ուրիշը եւ աս հայեն ընդ  
 աւետուիս իւսուն ե նիւրագիրական հալմինոյ ե ա-  
 ռիւնոն : Պէտքը չէ որ ըսես թէ “Այս է մար-  
 մին իմ” խօսքը կըցուցընէ թէ այն հացը  
 Վրիստոսի մարմինն է , ե ո՞չ թէ մարմինը  
 հաց է . քանզի ասիկայ ուրիշ և շատ տար-  
 բեր բան մըն է . ինչպէս որ զուն կըսես  
 (Եւն 56) “Ալափառնայում եղած խօսքերուն  
 և վարդապետութեանը վրայ տարիի մը չափ  
 ժամանակ անցնելով ասիկայ խօսվեցաւ” :  
 Անիկայ ուրիշ բան էր , և ասիկայ ուրիշ  
 բան է : Վրու մեկնութեանդ սկզբունքին  
 նայելով , Վրիստոս մէկ նոր վարդապետու-  
 թիւն մը սորվեցուց Հաղորդութեան խոր-

Հըրդոյն սահմանադրութեան ատենը . քան  
 զի հոս հացը իր մարմինը ըրաւ . սակայն  
 առաջ սորվեցուցած էր թէ իր մարմինը  
 հաց էր . չէ թէ իր մարմինը ընդ տեսակաւ  
 հացի ուտելու էր , այլ իր նիւթական մար-  
 մինը ուտելով և իր արիւնը խմելով ան  
 ձշմարիտ , իրական և կենդանաբար հացը  
 կերած ըլլալու էր : Ասոր ձշմարիտ ըլլալ  
 յայտնի է ղըուցվածքին կարգէն , հրամա-  
 նոցդ սկզբունքովը . նաև անկից որ Քրիս-  
 տոս ըստ Նրէայներուն . «Դուք (որ ձեզի  
 կըխօսիմ հիմա) թէ որ Որդւոյ մարդոյ մար-  
 մինը չուտէք և անոր արիւնը չիխմէք՝ ձեր  
 անձերուն մէջը կեանք չէք ունենար : Նոհոր  
 54 : Ուրեմն անոնք կընային նոյն իսկ ատե-  
 նը Քրիստոսի մարմինը ուտել և անոր ա-  
 րիւնը խմել , ինչու որ կեանք կընային ու-  
 նենալ , և շատերն ալ ընդունեցին կեանք  
 Քրիստոսէն՝ նոյն օրերը : Իսյց Նաղորդու-  
 թեան խորհուրդը տարիի մը չափ ժամանակ  
 անցնելէն ետքը հաստատուեցաւ : Անոնք  
 նոյն տարիին մէջ Քրիստոսի մարմինը չէին  
 կընար ընդ տեսակաւ հացի ուտել , բայց  
 անոնք կընային ան հացը ուտելու փրկըլել  
 Ճիշտ Քրիստոսի ըստած միտքովը , ինչպէս  
 որ շատերը անանկ ըրին : Յօհ . Ճ . 42 :  
 Ուրեմն թէ որ նկարագրական մեկնութիւն  
 պիտի ընդունիմք նէ , իմ տուած մեկնու-  
 թիւնս ձշմարիտ է և ոչ թէ քուկդ :

Դ . Թէ որ Քրիստոսի մարմինը ուտել  
և անոր արիւնը խմել ոճը՝ դանոնք չաղործ  
դութեան ատեն ընդ տեսակաւ հացի և գիւ  
նւոյ ուտելը կընշանակէ նէ , ուրեմն ամէն  
չաղորդութիւն ընօղները փրկըված էն : Ինչ  
չու որ ամէն Քրիստոսի մարմինը ուտողները  
և անոր արիւնը խմողները փրկըված  
էն : Քրիստոս կրկին և կրկին կըսէ . “Թէ  
որ մէկը աս հացէն ուտէ՝ յաւիտեան պիտի  
ապրի” : Տէ՛ 27 , 50 , 52 , 55—59 հա-  
նուները : Նրամանքդ կըսէս թէ Քրիստո-  
սի իրական մարմինը նկարագրական կեր-  
պով բերնով կուտվի : Աւրեմն Քրիստո-  
սի կրկնեալ և յայտնի զըռւցվածքներուն  
պէս , ան որ կուտէ իր մարմինը , բնաւ  
չիպիտի մեռնի , այլ յաւիտենական կեանք  
ունի : Հայց ո՞վ կընդունի ասիկայ . բնաւ  
մէկը չընդունիր : Դուն կըսէս թէ չիհա-  
ւտացողնն յաւիտենական մահ է : Ճառ  
Նոր . Երե՛ 22 , 23 , Կայշ : Յիրաւի Քր-  
իստոս կըսէ , (որ մէկ երկելի ճշմար-  
տութիւն մըն է ,) ան որ ինծի կըհաւա-  
տայ՝ յաւիտենական կեանքը կընդունի :  
Նոր 35 , 47 : Եւ ան որ չիհաւատաբ  
պիտի դատապարտըվի : Մորի . Ժղ . 16 :  
Վեւտարանին դրութեանը պէս մնք Քր-  
իստոսի մարմինը հաւատքով կուտեմք .  
որպէս զի մէկ մարդ մը որ կըհաւատայ Քր-

Եիստոսի իբրև խաչեալ Փրկիչ՝ Ճշմարիտ  
 առաքելական հաւատքով՝ կուտէ ՚Ք.րիստո-  
 սի մարմինը և կըխմէ անոր արիւնը՝ Ճիշտ  
 ՚Ք.րիստոսի գործածած նշանակութեամբը :  
 Ուստի մենք կըսեմք թէ՝ ան որ Ճշմարտա-  
 պէս կուտէ ՚Ք.րիստոսի մարմինը՝ Փրկըված  
 է . ինչու որ ինքը հաւատք ունի և հաւատ-  
 քով դանիկայ կուտէ : Կըսեմք ևս թէ ան  
 հաւատ մը քանի որ անհաւատութեան մէջ  
 է , չիկրնար ՚Ք.րիստոսի մարմինը ուտել :  
 Հրամանքդ իրաւունք չունիս երկու զըուց-  
 վածքները առաջ բերել , “Ե՞ն որ կըհա-  
 ւատայ” , և “Ե՞ն որ կուտէ” , և ըսել թէ  
 ասոնք տարբեր քաներ են , և տակաւին  
 հաստատել թէ երկուքն ալ հարկաւոր են  
 Փրկութեան , Ճիշտ ինչովէս որ հաւատքը  
 զղ ջումը և հնազանդութիւնը հարկաւոր  
 են Փրկութեան : ՚Ք.անզի մէկ մարդ մը  
 չիկրնար հաւատալ և տակաւին անդեղջ և  
 անհնազանդ մնալ . կամ տպաշխարել ու  
 անհաւատ մնալ , և : Եսոնց ամէնքն ալ  
 միշտ մէկ տեղ կցված են . մէկ մարդ մը  
 չիկրնար մէկը առանց միւսին ընել . չիկրնար  
 Ճշմարտապէս զղ ջալ և տակաւին անհաւատ  
 մնալ և կորսըվել : Շայց զուն կըսես թէ  
 մէկ մարդ մը կրնայ Ճշմարտապէս ուտել  
 ՚Ք.րիստոսի մարմինը՝ և տակաւին անհաւատ  
 մնալ ու կորսըվել . որպէս թէ ուտելը և

Հաւատալը հարկաւորապէս մէկ տեղ միացած չէն : Աակայն Ք.քիատոս կըսէ . ա՞ն որ մէկը կամ միւսը կընէ՝ պիտի փրկըվի . չըսեր թէ երկուքն ալ հարկաւոր են : Ք.քիատոս չըսեր թէ ա՞ն որ հաւատալ կուտէ՝ պիտի փրկըվի . ասիկայ հրամանքդ կըսես և ոչ թէ Ք.քիատոս : Եէկ տեղ մը ինքը կըսէ . Ե՞ն որ կըհաւատայ ինձի՞ փրկըված է : Ես մէկ ճշմարտութիւն մըն է . և զարձեալ կըսէ . Ե՞ն որ իմ մարմինս կուտէ ե՛ , յաւխուան պիտի ապօի . և ասիկայ ուրիշ ճշմարտութիւն մըն է : Ինքը չըսեր թէ Ե՞ն որ այս ինչ մասնաւոր կերպով կուտէ . միայն թէ Ե՞ն որ կուտէ . հոգ չէ թէ ինչ կերպով կուտէ , բայց միայն ան որ նոօս Ք.քիատոսի մարմինը կուտէ : Ե՞ն որ կուտէ ուտելուն համար կեանք կունենայ , և չէ՝ թէ ուրիշ բանի համար : Ինքը կեանք կունենայ ուտելու միջոցով , և ոչ թէ ուտելէն տարբեր բանով մը : “Դուն ի՞նչ իրաւունք ունիս Ք.քիատոսի խօսքը փոխելու և ըսելու թէ , աան որ հաւատալ կուտէ” . ասիկայ Ք.քիատոսի խօսքին յաւելում մը չէ՞ մի : “Ո՞ի յաւելուր ՚ի բանս նորա . զի մի յանդիմանեսցէ զքեզ և սուտ լինիցիս” : Եաւան . Ե . 6 :

Ե . Դարձեալ թէ որ այս գլուխիս վրայ տըված մեկնութիւնդ շիտակ է , առանց շաղըդութեան մէկը չէ՝ կընար փրկըվիլ : Ք.ք

բիստոս յայտնապես կըսէ , “ Յօէ որ Ուր  
 դւոյ մարդոյ մարմինը չուտէք և անոր արիւ-  
 նը չիսմէք՝ ձեր անձերուն մէջ կեանք  
 չէք ունենար ” : Համար 54 : Երդ՝ թէ որ  
 աս ուտելը և խմելը շաղորդութեան տտեն  
 Ք. բիստոսի մարմինը և արիւնը ընդ տեսա-  
 կաւ հացի և գինւոյ ուտելով և խմելով  
 միայն կըլլայ , ուղղակի կըհետեւի թէ ա-  
 ռանց շաղորդութեան մէկը չիկրնար փըր-  
 կըվիւ : Բայց չ որ աւագակը խաչին վը-  
 րայ աւանց շաղորդութեան փրկըվեցաւ :  
 Վկրտութեան ճառին մէջը կըսեւ թէ ,  
 “ Վկրտութիւնը ոկղընական և ներդործա-  
 կան մեղքէ ազատութիւն , ճշմարտապէս  
 և խկածիան վերստին ծնունդ , և յախտե-  
 նական կենաց պատճառ ” : Ճառ Վկրտ . Ե-  
 րէ 36 : Ե. յս վարդապետութեանը նայե-  
 լով , թէ որ մէկը մկրտրվածին պէս իսկոյն  
 մեռնի , անտարակոյս կըփրկըվի աւանց շա-  
 ղորդութեան : Բայց այս գլխուն տըված  
 մեկնութեանդ նայելով , ով կընայ փրկըվիւ  
 աւանց շաղորդութիւն առնելու , Ք. բիս-  
 տոսի մարմինը ուտելով և անոր արիւնը  
 խմելով : Ես եղակացութեանը մէջ փա-  
 խուսափի ճամբայ մը չէս կրնար բռնել :  
 Կամ քու մեկնութիւնդ սխալ ըլլալով՝ մէկ  
 մարդ մը կրնայ հաղորդուիւ ու Ք. բիստոսի  
 մարմինը ուտել , աւանց ցորենէ շինուած

Հացը ուտելու , և կամ առանց շաղորդու թեան անկարելի է փրկրվել : Օք որ աս ըսածդ ճշմարիտ է , ուշեմն Մկրտութեան վրայ ըսածդ սուտ է \* :

\* Ճշմարտութիւնը ամեննեխն հակառակութիւն չունի իր մէջը : Են որ հաստատուն և ուղիղ փաստերով ճշմարտութիւնը կըհաստատէ , մէկ անդամին մասնաւոր բան մը հաստատելու համար՝ մէկ դրութիւն մը յառաջ չերերեր , ու երկրորդ անգամին ուրիշ բան հաստատելու համար՝ նոյն դրութեանը հակառակը ըսեր : Այս բանը հրամանքնիդ ըսեր եք , չուրացվելու կերպով : 89 երեսին վրայ կըսես թէ՛ “Առւսութեամբ յըզացաւ Վատուածածինն դժբրիսատս , կուսութեամբ ծնաւ . և ասիկայ Եսայի մարդարէն իրեւ նշան կամ հրաշք կըցուացընէ . ‘Տացէ ձեզ’ եւ” : Ապրը կըսես “Վհա քեղի հրաշք մը , (որ Եսային և հրամանքդ ալ նշան կըկոչէք) և մեծ հրաշք , որ զգալի չէր” , եւ : Իայց մկրտութեան Ճառին մէջ կըսորվեցունես երես 34 , 35 , 39 , եւ . որ մէկ բան մը նշան ըլլալու համար՝ հէմ՞ո զգալի ” ըլլալու է , հէմ մնայյուն կամ կըկնական” : Ալսես թէ՛ “Եյն չէ նայեր որ՝ թլիատութիւնը մէկ զգալի մնայյուն նշան մը ըլլալով ալ մկրտութեան չինմանիր , ինչպէս որ լսինք . ասոր նշան կընայ ըսվել , մկրտութեան չըալիր . (երես 39) նշան ըսածդ զգալի բան մը պիտի ըլլայ . . . . մկրտութիւնը թէպէտ զգալի բան մըն է , բայց ի՞նչպէս նշան կընայ ըլլալ որ մարդ չիսեսներ՝ մկրտըմած ատենը հոն ներկայ դանըլվողներէն զատ . և ետքը պէտք ըլլայ նէ չիկրկնըլիր (երես 34) . մկրտութիւնը ի՞նչպէս նշան կըլլայկոր որ չիկրընար ճանչըրվել . մարդուն վրայ մնայյուն զգալի նշան մը չիձըգեր , և ինքն ալ ուրիշ նշանի կարօտ է , և պէտք եղած ատենն ալ չիկրկնըլիր : Վւելի յարմար չըլլար մի ըսելը որ դաւանութիւնն է քրիստոնէական հաւատոյ նշանը , չէ՛ թէ մը կըրտութիւնը . բանզի դաւանութիւնը զգալի է , և մնայյուն զգալի բան մը չունի ալ նէ՝ քանի՛ որ պէտք ըլլայ նէ կընորոգվել” : Երես 35 : Աքդ՝ այս երկու վարդապետութիւններէն ո՞րին հաւատալու եմ : Մէկ բան մը նշան ըլլալու համար՝ “զգալի մնայյուն” կամ “կըկնական” բան մը ըլլալու է , ինչ-

Դարձեալ՝ դուն իրաւամբ կըհաստատես  
թէ, Քրիստոս Տէրն մեր Հաղորդութեան  
խորհուրդը հաստատելէն գոնէ տարիի մը  
չափ առաջ խօսեցաւ այս գլխուն մէջ  
պարունակված բաները : Հաւանական է  
թէ ոմանք մեռան նոյն տարիվան մէջ, որոնց  
Ծիսուս խօսեցաւ այս վարդապետութիւնը :  
Թէ որ այսպէս էր, ուրեմն քու մեկնու  
թեանդ նայելով՝ անոնց փրկութիւնը (ինչ  
պէս որ ըսինք ) անկարելի էր : Ք.անզի  
Քրիստոս կըսէ . Դուք (որ ձեզի կըխօսիմ)  
“Թէ որ Արդւոյ մարդոյ մարմինը չուտէք  
ենք, ձեր անձերուն մէջը կեանք չեք ունենար”, այսինքն բնաւ չեք կրնար փրկը վիլ :  
Երդ՝ անոնք չէին կրնան Ք.րիստոսի մարմինը  
ուտել և անոր արիւնը խմել Հաղորդու-

պէս որ կըսորվեցունես մկրատութեան Ճ'առին մէջ : Աւրեմն Կոյս  
Վարիսամին յշումն նշան մը չէր, ինչպէս որ Եսայի մարդարէն  
և հրամանքդ ալ կըհաստատես : (Ճ'առ Հաղորդութեան, երես  
89) : Իայց մէկ բան մը որ զգալի և մնայուն կամ կրկնական  
չէ, կրնայ մէկ նշան մը ըլլալ (ինչպէս որ Եսային, և հրա-  
մանքդ ալ համարտապէս կըհաստատէք ) . ուրեմն ու՞ր կը  
մնայ այն փասոք, որ պյնչափ երկայն և կրկն կրկն դուրցը-  
ված է, ցուցընելու թէ մկրտութիւնը նշան մը չիկրնար ըլ-  
լալ : Տակաւին կըհաւատանս այս ետքի վարդապետութեանը .  
ուրեմն Հաղորդութեան Ճ'առին մէջ պիլոտ հակառակը ինչը և  
համար կըդնես : Ակրտութեան Ճ'առը զբելը ետքը՝ այդ վար-  
դապետութեան ստութիւնը դտար և մերժեցի՞ր մի անիկայ .  
ուրեմն պէտք էր որ խմացունեիր քու ընթերցողներուդ՝ Հա-  
ղորդութեան Ճ'առին մէջ : Ասմ՝ թէ որ մկրտութեան Ճ'առը  
զբելէդ ետքը միտքդ չիփոխեցիր նէ, ինչը համար այսպիս-  
սի փաստ մը զործածեցիր :

թեան մէջ, ինչու որ դեռ անիկայ հաստատված չէր . սակայն անոնք ( քու զրութեանդ նայելով ) պարտաւոր էին ասանկ ընել . կամ չէ նէ չէին կրնար փրկըվել : Անոնք կրնային Քրիստոսի հաւատաւ, երենց մեղքերուն համար զղջում ընել, և Աստուծոյ օրէնքներուն հնագանդիլ : Եսիկայ դուն կընդունիս մի . և թէ որ չէ նէ, ի՞նչպէս պիտի ցուցընես թէ կրնային փրկըվել : Դուն չես կրնար ըսել թէ Քրիստոս նախապատրաստութեան համար կանխաւ ասիկայ իմացուց, վասն որոյ անիկայ հաստատվել էն առաջ ձաղորդութիւն ընել հարկաւոր չէր : Քանզի Քրիստոս կըսէ . Օէ որ իմ մարմինս չուտէք, դուք կեանք չէք ունենար կամ փրկըվեր : Երդ՝ ին' չ որ Քրիստոս անոնց ըսաւ նոյնը ճշմարտապէս կըվերաբերի բոլոր մարդոց . հոգ չէ թէ Քրիստոս այս խօսքը ըսելէն առաջ մարդիկ ուրիշ կերպով կրնային փրկըվել : Քրիստոս աս խօսքը ըսելէն ետքը մարդ մը չէր կըրնար փրկըվել, առանց անոր մարմինը ուտելու . և քու զրութեանդ պէս՝ մէկ մարդ մը չէր կրնար ուտել զանիկայ, մինչեւ ձաղորդութեան խորհրդոյն սահմանագլութեան առենը . և հետեւապէս Քրիստոսի այս խօսքը ըսելէն մինչեւ ան պտենը մեռնող հա

ւատացեալներուն անկարելք էր փրկըվել։  
Ի՞նչ կըսես ասոր : Անք գիտեմք որ աւա-  
զակը՝ ի խաչին փրկըվեցաւ առանց Քրիս-  
տոսի մարմինը ուտելու հաղորդութեան մէջ։  
Ի՞նչպէս կընաս համաձայնել ասիկայ՝ Քրիս-  
տոսի խօսքին վրայ քու տուած մեկնութեանդ  
հետ :

Օ, Քու մեկնութիւնէդ կըհետեւի թէ բո-  
լոր Քրիստոսի մարմինը ուտողները՝ իրենց  
համար պարտին շինել զանիկայ : “Դուն կը-  
սես թէ 27 համարը, “Երթայք գործեցէք  
մի զկորատական կերակուրն, այլ զկերա-  
կուրն որ մնայ՝ ի կեանսն յաւիտենականս”,  
և . կընշանակէ թէ կերակուրը “Լնանկ  
կերակուր մըն է՝ որ մարդս պիտի շինէ” :  
Ճառ հառ Երեւ 20 : “Ակերակուր մը շե-  
նել իրենց համար, որ յաւիտենական կենաց  
մնայ . կերակուր մը՝ որ շնորհ երեն, բայց ի-  
րենց տուողը Որդին մարդոյ” (Երեւ 24) .  
“Քրիստոսի տալու կերակուրը՝ որ բունն  
ալ իրենց շինածը պիտի ըլլայ” : Երեւ 25 :  
Աս խօսքերուդ նայելով, Քրիստոս բոլոր իր  
ունկնդիրներուն ըստ, “Դացէք շինեցէք  
ան կերակուրը՝ որ ես ձեզի պիտի տամ” :  
Ուրեմն ամէնքն ալ պարտաւոր էին շինել  
զանիկայ . և հետեւապէս բոլոր Քրիստոսի  
մարմինը ուտողները՝ պարտին շինել Քրիս-  
տոսի մարմինը իրենց համար : Քրիստոս

չըսե՞լ թէ քահանայներ պիտի սահմանեմ  
 որ իմ մարմինս շինեն , բայց կըսէ գուռ գա-  
 յէք և շինեցէք զանիկայ : Ուրեմն ոչ թէ  
 միայն քահանայները՝ այլ և աշխարհական-  
 ներն ալ կընան Քրիստոսի մարմինը շինել .  
 քանզի Քրիստոս աս խօսքը հասարակ ժողո-  
 վըրդոց կըսէ : ՏԵ 24—26 համար : Եւ ոչ  
 այսչափ միայն . անհաւատներն ալ կընան  
 շինել . Քրիստոսի մարմինը . վասն զի Քրիս-  
 տոս՝ աս խօսքը չհաւատացող Հրէայներուն  
 խօսեցաւ : Չես կընար ուրանալ ասիկայ ,  
 և ոչ աս հետեւութենէն փախուստի ճամբայ  
 մը կընաս գտնալ . ընդունելու ես որ քու  
 տուած . մեկնութիւնդ չարաչար սխալ է ,  
 կամ թէ չհաւատացող Հրէայները կընան  
 շինել Քրիստոսի Ճշմարիտ և իրական մար-  
 մինը . (և թէ որ անոնք ուրեմն կուապաշտ-  
 ներն ալ , անաստուածներն ալ , և մինչեւ  
 անդամ հերետիկոսներն ալ ) կընան շինել :  
 Բայց ո՞լ լսեր էր ասկէց առաջ աս հա-  
 մարին վրայ ասանկ մեկնութիւն մը : Ո՞ինչեւ  
 անդամ մէկ չայ մը ասկէց առաջ կըհա-  
 ւատա՞ր որ Քրիստոս աս կերակուրը շնել  
 ըսել ուղեց . անդամ մը մտմտա՞ թէ ինչ  
 նոր բաներ կըխօթեսկոր Նկեղեցին մէջ :  
 Աշխարհականներուն և անհաւատներուն  
 Քրիստոսի մարմինը շինել կարող ըլլալուն  
 վարդապետութիւնը՝ անանկ հերետիկոսու-

Թիւն մըն է՝ որ չ այստանեայց Եկեղեցւոյ  
մէջ լաված չէր ասկէց առաջ. և թէ որ  
Եկեղեցին Հոգւոյն Արքոյ շնորհօքը բոլոր  
նոր վարդապետութիւնները մերժելով՝ իր  
սկիզբէն լածին դառնայ նէ ( ա Յօհ. թ.  
24 ), կը ուսամք որ քու նորաձայն վար-  
դապետութեանդ դէմ ալ պիտի բողոքէ :  
Խօսքին նշանակութիւնը յայտնի է . աշ-  
խատեցէք որ ստանաք յաւիտենական կե-  
նաց տեսող կերակուրը , կորստական կե-  
րակուրը փնտուելնուդ տեղը :

Ե. Դարձեալ՝ թէ որ այս գլխուն վրայ  
քու տուած մեկնութիւնդ շիտակ է , ուրեմն  
Քրիստոս անհաւատ ժողովուրդի մը հաւա-  
տացելոց մատակարարիլելու խորհուրդ մը  
քարոզէց : Ասկայն Եկեղեցին պաշտօնեայ-  
ներէն ամենէն տղէտը անգամ ատանկ ըն-  
թացը մը չի բռներ իր քարոզութեանը եղա-  
նակին մէջ : Կընա՞ս մի ցուցընել թէ Քրիս-  
տոս՝ կամ առաքեալները կամ Եկեղեցին  
պաշտօնեայներէն մէկը սկիզբէն մինչև հի-  
մա անհաւատ ժողովուրդի մը Ք. Քրիստոնէ-  
ական հաւատքը չիքարոզած անանկ խոր-  
հուրդ մը քարոզէցին , որ միայն Ճշմարիտ  
հաւատացեալները կընային ընդունիլ : Ո՞ւ  
այն իրենց փորին կշտանալը փնտուող ան-  
հաւատ ժողովուրդի մը առաջին սորվելու  
բանը Հաղորդութեան խորհուրդը չէ :

քանդի սրբութիւնը շուներուն արժան չէ  
տալ, և մեր մարդարիտը խողերուն առջեր  
ձգել: Անդը . է . 6 : Ենհաւատը պէտք  
է որ առաջ Քրիստոսական հաւատութը ընդու-  
նի, և հաւատացեալ ըլլալին ետքը՝ չա-  
ղորդութեան խորհուրդը ընդունի . Թէ որ  
աս Ճշմարիտ է՝ ուրեմն Յօհաննու վեցերորդ  
գլխուն մէջ Քրիստոսի ըսած խօսքերը՝  
չաղորդութեան խորհրդոյն վերաբերու-  
թիւն չունին, և քու տուած մեկնութիւնդ  
սխալ է :

Օ . Քրիստոս յայտնապէս կըքացատրէ  
իր միտքը աս զլխուն մէջ երկու տեղ .  
“Ասի” 35 համարէն մինչև 40 համա-  
րը . և Երկրորդ՝ 44էն մինչև 47ը .  
“Յիսուս ըսաւ անոնց . Ես եմ կենաց հա-  
ցը . ան որ ինձի կուգայ՝ չի’անօթենար . և  
ան որ ինձի կը հաւատայ՝ ամենեւին չի’ծա-  
րաւնար . . . : Շշմարիտ Ճշմարիտ կըսեմ  
ձեղի, թէ Են որ ինձի կը հաւատայ՝ յաւի-  
տենական կեանքը կընդունի” : Ես տեղ  
Քրիստոս յայտնապէս և կրկին կրկին կը  
հաստատէ թէ Կնքը կենաց հաց է անոնց  
որոնք որ իւնի իւ-գոն և իւհաւատուն իւնի :  
Չըսեր թէ ան որ իմ մարմինիս կուգայ,  
ձեր մեկնութեանը նայելով (աւ 1 իւն 27,  
30 ), այլ կըսէ թէ ան որ ինձէ իւ-գոյ :  
Չըսեր թէ ան որ կը հաւատայ թէ չաղոր-

դութեան մէջ տեսած հացը իմ մարմինս է, այլ կըսէ թէ ան որ կըհաւառայ ինձէ Ծիբը Փրկիչը մը ) :

Ասիկայ Ճիշդ յարմար կուգայ Առուրբ Գը-  
րոց ամէն անդամ սորվեցուցածին Փրկու-  
թեան մեծ պայմանին վրայով, որ է Հաւատ-  
րը : Ե՞ն որ կըհաւատայ Քրիստոսի՝ ուր-  
տին Ճշմարիտ և կենդանի հաւատքովը՝ կը-  
փրկովի, և միայն աս հաւատքը ունեցողը :  
Առուրբ Գիրքը ո՞ր տեղ անանկ որոշումն մը  
կուտայ հաւատոյ, ի՞նչպէս որ դուք կուտաք:  
Աէկ տեղ մը հաւատքը կըսահմանէք թէ  
”եկեղեցին հնազանդութիւնն է” (ԵՌԵ 4) . Առուրբ Գիրքը շատ տեղ կըսորվեցը-  
նէ թէ Ճշմարիտ հաւատքը՝ Քրիստոսի հը-  
նազանդութիւն յառաջ կըբերէ . բայց  
մէկ տեղ մը կայ մի որ ըսէ թէ եկեղեցինն  
հնազանդութիւնն է հաւատքը : Դարձեալ՝  
կըսեպէք թէ հաւատքն է հաւատալ՝ թէ  
ան որ հաց կերևի հաց չէ, հապա Քրիս-  
տոսի մարմինն է : ԵՌԵ 54 : Առուրբ Գիր-  
քը ո՞ր տեղ կըսորվեցունէ թէ հաւատքը  
այդ բանն է : Եւ ի՞նչպէս կըհամարձակիս  
մարդոց ըսէլ թէ ասիկայ հոգին փրկող  
հաւատքն է, որ Առուրբ Գիրքը մէկ տեղ  
մը ասանկ չիցուցըներ : Եստուծոյ Ճշմար-  
տութիւնը սուտի փոխել չէ մի ասիկայ :  
Քրիստոսի հաւատալը՝ ի փրկութիւն հոգւոյ՝

շատ տալրել բան մըն է հաւատալէն, թէ  
ան որ տեսութեամբ՝ հաստատութեամբ՝  
դպայութեամբ և ճաշակով կիմանաս որ հաց  
է հաց չէ ուրիշ բան մըն է :

Դուք կըսէք (Երե 29.) թէ 40երորդ  
համարը “ամենայն որ տեսանիցէ զՈրդի” և  
Հաւատայցէ ’ի նա՛, և՛ . հասկընալու է  
Հաղորդութեան հացովը և գինիովը դՌ.քիս-  
տոս տեսնալ և անոր հաւատալը . “Թէ որ  
Քրիստոս ամէն ժամանակ աշխարհքիս վը-  
րայ զգալի կերպով ներկայ չիգտնըվի  
նէ, որ ըսել է իր մարմնովը, ուր տեսնե-  
լու կըլլայ անիկայ : Ուրեմն հիմա ալ բո-  
լոր քրիստոսական եկեղեցւոյ անդամները  
երանելի յարութեան և յաւիտենական կե-  
նաց իրաւունք ունին . քանզի Յիսուս կը-  
տեսնեն միշտ հացի և գինիի կերպարանօք .  
և կըհաւատան՝ որ տեսածնին հաց և գինի  
չէ . Ճշմարտապէս Յիսուս ինքն է մարմնով  
և արեամբը” : Երե 30 : Թէ որ հար-  
կաւոր ըլլար դՔրիստոս տեսնալ զգալի  
կերպով, որ ըսել է իւր մարմնովը, ի՞նչ  
ըսել ուզեց Քրիստոս երբոր ըստ թով-  
մասին, “Եյդ որ՝ զիս տեսար ու հաւատա-  
ցիր, երանի անոնց որ տեսած չեն և պի-  
տի հաւատան” : Յօհ. ի . 29 : Թէ որ  
Պետրոս առաքեալ քու առ նոր վարդապե-  
տութեանդ հաւատացած ըլլար, ի՞նչպէս

կրնար ըսել . «Ղ՞ն որ դուք չիտեսաք՝ ու  
 սիրեցիք . որ անիկայ հիմա չէք տեսնար ,  
 բայց հաւատացիք , և ուրախ էք անպատ-  
 մելի ու փառաւորեալ խնդութեամբ” : ա  
 զի՞ւ . ա . 8 , 9 : Ճ.է որ Պօղոս առաքեալ առ  
 նո՞ւ վարդապետութիւնը լահը , ա՞ն որ իրենց  
 քարողածէն աւելի՝ աւետարան քարողողին  
 համար՝ անդովեալ ըլլայ ”կըսէ , (Պատր. ա .  
 8 , 9 ) քեզ ալ չի՞նլիտի նդովէր իրենց  
 քարողած աւետարանին դէմ՝ առո՞ւ վարդա-  
 պետութիւն հնարելուդ համար . ան որ ( ք  
 Առաջ . է . 16 ) կըսէ , «Ղսկէ ետև մենք  
 մշկ մը մարմինով չեմք գիտեր . որ թէովէտ  
 գիտէինք Ք.րիստոսը մարմինով , բայց հի-  
 մա՞ ալ անանկ չեմք գիտեր” : Ո՞անաւանդ  
 ի՞նչպէս կրնայ ըլլալ որ հացին վրայ նա-  
 յելով , և անիկայ իրեւ Ք.րիստոսի մարմի-  
 նը հաւատալով , Ք.րիստոսի մարմինը տե-  
 սած ըլլամք : Հային յատկութիւններէն  
 ’ի զատ ուրիշ բան չեմք տեսնար : Այս  
 յատկութիւններուն տակը Ք.րիստոսի մար-  
 մինը ծածկըված ըլլալուն հաւատալովնիա  
 իւր մարմինը տեսած չեմք ըլլար : Ք.րիս-  
 տոսի մարմինը չիտեսնըվիր , միայն հացի  
 յատկութիւններ կըտեսնըվի : Ուրեմն ի՞նչ-  
 պէս Ք.րիստոս կըտեսնըվի «զգալի կեր-  
 պով , այսինքն իւր մարմինովը” :

Դարձեալ՝ ո՞ւ կրնայ հաւատալ որ առ  
 իւ 3 \*

Քրիստոս դալը՝ իւր մարմնոյն եղած տեղը  
 դալ կընշանակէ : Հաղարաւոր մարդիկ  
 մօտեցան իրեն երկրիս վրայ , որ անտարա-  
 կոյս կորսըվեցան յաւիտեանս : Երբոր  
 Քրիստոս ըստ , “Եկէք ինձի բոլոր հոգ-  
 նած ու բեռնաւորածներ , և ես ձեզ կը  
 հանդչեցունեմ ” ( Առաք . ժա . 28 ) , իմ  
 մարմնոյս եղած տեղը եկէք ըսել ուղեց :  
 Եյսպէս ալ երբոր ըստ , “Ե՞ն որ ինձի  
 կուգայ՝ դուրս չիպիտի հանեմ ” : Եւ “Ե՞ն  
 որ ինձի կուգայ՝ չիանօթենար ” : Ըսել  
 ուղեց որ ան որ իմ մարմնոյս եղած տեղը  
 կուգան պիտի ընդունվի ու բնաւ չանօթե-  
 նայ : Ինքը պարզապէս կըսէ , ան որ կու-  
 գայ բնաւ չիպիտի անօթենայ : Իրեն դա-  
 լով կեանք կընդունիմք . բայց աւաղ , թէ  
 որ միայն իւր մարմնոյն եղած տեղը դամք՝  
 բնաւ կեանք չիպիտի ընդունիմք : Ե՞ն ու-  
 րիշ տեսակ իրեն դալ մըն է որ ինքը կը-  
 սէ . և ասիկայ է հոգւով և սրտով իրեն  
 դալ . ( որ հոգւոյն աչքովը կերեայ զըդջ-  
 ման և հաւատոյ միջոցովը , ) և դՔրիստոս  
 ընդունիլ իր կեանք մեր հոգւոյն : Անք  
 Փրկիչը յայտնապէս կըբացատրէ իւր միո-  
 քը . “Ե՞ն որ ինձի կուգայ՝ չիանօթենար .  
 և ան որ ինձի կըհաւատայ՝ ամենեին չի-  
 ծարաւնար ” : “Ե՞ն որ աս հացը կուտէ՝  
 ( այսինքն իմ մարմինս ) յաւիտեան պիտի

ապրի” : Հայոց 35 , 59 : Են որ առ  
 Քրիստոս կուզայ՝ կը փրկը վե : Են որ  
 Քրիստոսի կը հաւատայ՝ կը փրկը վե : Են  
 որ Քրիստոսի մարմինը կուտէ՝ կը փրկը վե :  
 Բայց մէկ մարդ մը կը նայ՝ առանց հաւա-  
 տալու՝ Քրիստոսի մարմինը ուտել և իրեն  
 դալ : Ոէկ մարդ մը կը նայ՝ առանց իրեն  
 դալու կամ իւր մարմինը ուտելու՝ Քրիստո-  
 սի հաւատալ : Փրկութեան համար մէկը՝  
 մէկէ տարբեր եւեք ճամբայներ կան :  
 Յայտնի չէ՞ որ այս երեք տարբեր դրուց-  
 վածքը մէկ խմաստ մը ունին , և հոգիին այն  
 մէկ հատիկ և մի և նոյն գործքը կը ցուցը-  
 նեն , որով մէկ մեղաւոր մը հաղորդակցու-  
 թիւն կը նէ . Քրիստոսի հետ իր իր իւր Փըր-  
 կիչը , որ իր անձին դանդաւ պատարագո-  
 վը կեանք կուտայ կորսը վածներուն : Քր-  
 իստոսի գալու եմք իր մեր խաչեալ  
 Փրկիչը , և հաւատալու եմք իրեն իր ան  
 մի միայն հացը՝ որ կեանք ունենամք . ու-  
 տելու եմք զինքը՝ ընդունելով , և բոլոր մեր  
 յոյսերը իւր նուիրեալ զոհին վրայ դնելով ,  
 (ՏԵՇ. ԵՔ. թ. 25—28. Կ. թ. 10—14 , 18 . )  
 և այն մեր փրկութեանը համար մատու-  
 ցուած ճշմարիտ պատարագին արդիւնքը և  
 օդուտները հաւատքով ընդունելով :

Հիմա տեսար որ Փրկութեան ճամբուն  
 վրայով Վւետարանին ըրած դրութիւնները

բոլորովին տարբեր է քուկինեղ : Առջ վեհ  
կայ Վւետարանին և քու մեջ տեղը : Հա-  
ւատքը , առ Ք. Քիստոս գալը , իւր Անարմինը  
ուտելը , որոնք որ փրկութիւն կուտան , որ  
Առւրը Գիլքերը կըսորվեցունեն և կըպա-  
հանջեն , բոլորովին տարբեր բաներ են  
հրամանքիդ ըսածներէն : Հաստատուն կը  
հաւատամ որ քու դրութիւններդ չարա-  
չար սխալ են , և կաղօթեմ Վատուծոյ որ  
աչքերդ բանայ , դՔ. Քիստոս և իրմով եղած  
փրկութիւնը պայժառապէս տեսնալու հի-  
մակուանէն շատ տարբեր լոյսով :

Դարձեալ Ք. Քիստոս պարզապէս ըսաւ  
իր ունկնդիրներուն , թէ բուն իր մարմինը  
ուտելու վրայ չէր խօսքը : Հրէայները հրա-  
մանքիդ պէս հասկըցան թէ նկարագրական  
կերպով կըխօսէրկոր . և անոր համար իւ-  
րարու հետ կըկովէին ու կըսէին , “Ի՞նչ-  
պէս կընայ ասիկայ իր մարմինը մեղի տալ  
ուտելու” : Համար 53 : Հիսուս ըսաւ ա-  
նոնց , “Հոգին է կինդանարար . մարմին  
ինչ ոչ օգնէ . զբանն զոր ես խօսեցայ ընդ  
ձեղ՝ հոգի՛ է և կեանք” : Համար 64 :  
Հրամանքդ կըհարցունես թէ , թէ որ Հի-  
սուս նկարագրական կերպով չիխօսեցաւ  
նէ , ինչո՞ւ համար անոնց իր միտքը չիբա-  
ցատրեց : Կըպատասխանեմ նախ թէ որ  
Հիսուս ասանկ զարմանալի բան մը ըսել

կուղեր, այսինքն որ անոնք ուտելու էին իր  
 մարմինը ընդ տեսակաւ հացի և զինւոյնը  
 կարագրապիս, հաստատվելու խորհութղի  
 մը մէջ, որուն վրայօք բան մը չէին կրնար  
 գիտնալ, և այն պատճառաւ չէին կրնար  
 հասկընալ իր ըսածը, ինչո՞ւ համար ինքը  
 ըստաւ այս բանը : Վու մեկնութեանդ նա-  
 յելով՝ թէ որ Քրիստոսի նպատակը այս  
 քարոզութեանը մէջ Հաղորդութեան խոր-  
 հութղը հասկըցունելէր նէ, երբոր տեսաւ  
 թէ ժողովուրդը “Դնո՞ր կրնայ ասիկայ իր  
 մարմինը մեզի տալ ուտելով” ըսելով իրար  
 կանցնին, պէտքը չէ՞ր որ պարզապիս իր  
 միտքը բացատրէր : Երկրորդ՝ կըհաստա-  
 տեմ թէ Քրիստոս այս 64 երորդ համարին  
 մէջ յայտնապիս ըստաւ Հրէից իր ըսելիքը .  
 ըստաւ, “Հոգին է կենդանաբար” . կամ  
 կենդանի ընողը հոգին է, ու չէ՛ թէ մար-  
 մինը . “մարմին ինչ ոչ օղնէ”, այսինքն  
 անիկայ ուտելը : Մարմինս պիտի տամաշ-  
 խարհի կեանքին համար, ու չէ՛ թէ ուտելու  
 համար . քանզի թէ որ իմ մարմինս ու-  
 տելու ըլլաք օգուտ մը չընէր : Ատանկ ը-  
 սել չէմ ուղեր : “Օ բանն զոր ես խօսե-  
 ցայ ընդ ձեղ”՝ այսինքն այն վարդապե-  
 տութիւնը որ մարմինս (խաչվելու) տալուս  
 վրայով կընեմ մարդոց կեանքին համար,  
 այն վարդապետութիւնը՝ այսինքն «ան խօս»

Քը որ ես ձեզի խօսեցայ “Հոգի է”, այսինքն  
 ան հոգին է որ կենդանի կընէ . “և  
 կեանք” , կամ անով կեանք կըտըրվե  
 մարդոց : Այս բացատրութիւնը պարզ ,  
 բնական , առջի ըսուածներուն համեմատ ,  
 և Առուրբ Գրոց ուրիշ մասերուն հետ հա-  
 մաձայն է : Հրամանքիդ ըրած բացատրու-  
 թիւնը քաշը ըսուածնելով , անյարմար , և արտա-  
 քոյ կարգի է : ‘Եախ կըսես թէ “ինչ ո՛չ  
 օդնէ” խօսքը “օգուտ ընել” ըսել չէ ,  
 բայց “օգուտթիւն ընել” ըսել է : Եւ ետ-  
 քը կէվելցունես թէ , “Այս օգուտթիւն ը-  
 նող մարմին բառը որոշված չէ’ . ո՛չ հար-  
 դն է կըսէ՝ որ իրեն մարմնոյն վրայ հաս-  
 կընամք , և ո՛չ ալ գո՞նէ հարդնն կըսէ , որ  
 ն գրոյն ուժովը առաջկուց յիշված մար-  
 մինը հասկընամք” : Երես 51 : Ետքը կը  
 հաստատես թէ , “մարմին ըսածը մարմնա-  
 տոր մարդուն զգայարանքներուն հասկըցը-  
 նելուն վրայ հիմնելով մոքին ըրած դա-  
 տումը պէտք է հասկընալ” : Երես 52 :  
 Հիմայ ես Յունարէն չեմ գիտեր . բայց  
 զիտցողներէն լսեր եմ որ Յունական բնա-  
 գրին մեջ մարմին բառը իր առջևը որոշեալ  
 ն յօդը ունի , ու անոր համար պէտք է որ  
 “հարդնն” թարգմանվի . անանկ որ քու ըն-  
 դունածիդ նայելով այն մարմինը հասկընա-  
 լու եմք որուն վրայ որ կը խօսէրկոր :

Դասբձեալ՝ մէկ մեծ տարբերութիւն մը  
 չեմտեսնար “օգոստ չընէլ” և “օգոստէւն չը-  
 նէր”ին մէջ։ Հունարէն գիտցողները կը-  
 սեն թէ բնագրին մէջ գործածված բառը  
 “օգոստ” կամ “շահ” չըներ կընշանակէ . և  
 (Ուագ. ժՂ. 26) որ կըսէ “Օ ի՞նչ օգոստէն մարդ” թէ դաշխարհս ամենայն շահեսցի, և  
 դանձն իւր տուժեսցէ” և՛, նոյն բառը  
 գործածված է։ Ճշմարիտ է որ մարմին  
 բառը շատ անդամ կըդործածվի ապակա-  
 նեալ և աշխարհասէր միտք մը ցուցընելու  
 համար . բայց ի՞նչ յարմարութիւն ունի  
 այս նշանակութիւնը Քրիստոսի ըստածին այս  
 քարտզին մէջ։ Տէ՛ որ մարդ մը մէկ ճառի  
 մը մէջ երկայն ժամանակ բառ մը մէկ նը-  
 շանակութիւնով մը կըդործածէ, և ետքը  
 յանկարծ առանց խմացունելու բոլորովին  
 տարբեր նշանակութիւնով մը գործածէ նէ  
 նոյն բառը, խաբէութիւն ըրած կըլլայ։  
 Անանկ կարծեցիլ որ Տէրը քեզի կընմանի ։  
 Այս գլխուն մէջ ուրիշ տեղեր գործածված  
 նշանակութենէն ի՞նչ պատճառով տարբեր  
 պիտի հասկընամք։ Խօսքին նշանակու-  
 թիւնը այն չէ Քրիստոսի մարմինը ինք-  
 նին “անօգուտ” բան մըն է . միայն թէ  
 նկարագրական կերպով ուտելը անօգոստ է .  
 ի՞նչպէս որ Նէրէայները ( և հրամանքդ ալ  
 անոնց պէս ) նկարագրական կերպով ուտե-

լը կըհասկընաք : Այս բանը անանկ յայտնի է որ չուրացվեր . և հրամանքդ ալ կընդունիս որ , եթէ տառնեն ըլլար , ի՞նչ պէս որ ջունարէնին մէջ անանկ է , նշանակութիւնը քու ըստածիդ պէս չե'պիտի ըլլար , այլ իմ ըստածիս պէս պիտի ըլլար : Այս կերպով հրամանքդ ալ կըվկայես որ իմ ըրած բացատրութիւնս ուղիղ է :

Ըսված խօսքերէն յայտնի կիմացվե և կը հաստատվի՞ որ մեր Փրկչին այս գլխուն մէջ ըստած խօսքերը , բազմութիւնը հինգ նկանակով կերտկրելէն յառաջ եկաւ . և իրենց միայն փորերնին կշտանալուն համար անոր ետևէն երթալէն : Քը իստոս դանոնք խրատեց որ չէ թէ միայն մարմինին կէն դանութիւնը պահող հացը փնտըռեն՝ այլ ան հացը որ հոգիին կեանք կուտայ , այս ինքն իրեն դան և հաւատան , որ պիտի տայ իր մարմինը խաչուելու աշխարհի կեանքին համար : Ուստի իր մարմինը ուտելը՝ անոր մահուանը հաղորդ ըլլալն է , իբրև խաչեալ Փրկիչ մը անոր հաւատալն է , իր Փրկութեանը օրհնութիւններուն մասնակից ըլլալըն է , իր ըրած պատարագին ապաւինիլն է , և իր ըրած կատարեալ քաւութիւնը ընդունիլն է : Աւ անոնք որ իր խաչելութենէն առաջ կապրէին ու մեռան , դալու Փրկչին հաւատալով և անոր ընելու պա-

տարագին ապաւինելով փրկըվեցան : Ետք  
 եկողներն ալ կրնան փրկըվել անոր  
 հաւատալով՝ իբրև մեղաց համար զոհեալ  
 Փրկիչ մը : Հաւատքին ամէն գործքը՝  
 Քրիստոսի մահուանը հաղորդակցութիւն  
 մըն է, կամ անոր մարմինը ուտելն է:  
 Ծայց որովհետեւ Հաղորդութեան խորհը-  
 դոյն մէջ մասնաւորապէս անոր մահուանը  
 հաղորդ կըլլամք, հացը ուտելով և գինին  
 խմելով՝ որոնք որ իր բեկեալ մարմնոյն  
 և թափած արիւնին նշաններն են, անոր  
 համար կըհաւատամք որ Քրիստոսի մարմ-  
 նոյ և արեանը հաղորդ կըլլամք մասնաւոր  
 կերպով : Առկայն չէ թէ միայն ան ժամա-  
 նակը Քրիստոսի մարմինը կուտեմք և անոր  
 արիւնը կըխմեմք : **Ճշմարիտ Քրիստո-**  
**նեայն** միշտ և հանապազ Քրիստոսի հետ  
 հաղորդակցութիւն ունի հաւատքով, միշտ  
 և հանապազ Քրիստոսի մարմինը կուտէ և  
 անոր արիւնը կըխմէ . միշտ Քրիստոս անոր  
 սրտին մէջը կըբնակի հաւատքով : Եժէ .  
 կ . 17 : Եւ թէ որ աս ներքին և մշտնջե-  
 նուոր հաղորդակցութիւնը չունենալով Քր-  
 իստոսի հետ, միայն տարին մէկ քանի ան-  
 գամ Հաղորդութեան խորհըրդովը կը-  
 կարծէ մէկը թէ Քրիստոսի մարմինը կու-  
 տէ և անոր արիւնը կըխմէ՝ իր անձը կը-  
 խարէ : Քանզի ան որ ներքին հաղորդակ-  
 ցութիւն մը չունի Քրիստոսի հետ իբրև

իւր Փրկիչը՝ իւր մեղքին քաւութեանը հա-  
 մար զսհեալ, մեծապէս կըմեղանչէ Վրիս-  
 տոսի դէմ՝ երբոր անոր սեղանին կըմօտե-  
 նայ : Ես հիմա ցըցուցի իմառարկութիւն-  
 ներս՝ ձեր այս գլխուն տըված մեկնութեանդ  
 դէմ . և անոր ամէն մէկ օգտակար մասերը  
 քննեցի , որ պատասխանելու արժանի կէ-  
 րեար ինծի . և հիմա կուղեմ որ ցուցընէք  
 ինծի , թէ ինչո՞ւ համար այնքան տարբեր  
 եղանակաւ կըմեկնէք այս գլուխը Ոուրբ  
 Գրոց ուրիշ մասերէն : Եթէ Վրիստոսի  
 հարմինը փորերնուս մէջ ընդունելու եմք ,  
 ի՞նչ մեկնութիւնով կընաք ցըցունել թէ  
 անոր տուած ջուրը (Յօհ . դ . 14) նաև հոն  
 չիպիտի ընդունվի : Կուղեմ որ ցըցունէք ,  
 թէ ինչո՞ւ նկարագրական մեկնութեան կա-  
 նոնը զըուցել չիտար ձեզի , թէ Վրիստոսի  
 մարմինը ճշմարիտ հաց է , և չէ՛ թէ հացը  
 ճշմարիտ և իրօք մարմինն է : Կուղեմ որ  
 ցըցունէք , թէ ձեր վարդապետութեանը  
 նայելով ի՞նչպէս Վրիստոսի մարմինը ճա-  
 ղորդութեան մէջ ուտող մարդ մը կընայ  
 կորսուիլ . և ի՞նչպէս մէկը առանց շաղոր-  
 դութեան կընայ փրկըվել . մանաւանդ  
 ճըհայները՝ որոնք որ Վրիստոսի այս գը-  
 լուխը խօսելուն և ճաղորդութեան սահմա-  
 նադրութիւնը ընելուն միջոցին մեռան ,  
 ի՞նչպէս կըցան փրկըվել : Կուղեմ որ ցու-

ցընէք, թէ ի՞նչպէս ձեր այս 27երորդ համարին մեկնութիւնը չի՝ սորվեցուներ ձեզի, թէ հասարակ ժողովուրդը և մինչեւ անգամ անհաւատ Հրէայները կրնան շինել Քրիստոսի իրական մարմինը: Կուզեմ որ ցուցը նէք, թէ ձեր տրված մեկնութիւնները չեն հակառակիք Քրիստոսի խօսքերուն, մեկնութիւններուն, և Առողջ Քրքին ամեն տեղ սորվեցուցածներուն, փրկութեան պայմաններուն վրայօք: Կուզեմ որ ցուցընէք՝ թէ ո՞ւր և ե՞րբ Հայոց կամ թէ մէկ ուրիշ եկեղեցի մը սորվեցուց ձեզի այդ մեկնութիւնը. ո՞ր ժողովքը հաստատեց այս գըլ խուն վրայով ձեր մեկնութիւնը. և ասկէ ՚ի զատ թէ որ հաւատամ եկեղեցին ասանկ սորվեցունելուն ինչո՞ւ համար այսքան տրը րամաքանութիւն կընէք. դուք միայն ըսելու էք. «Ա, կեղեցին ասանկ կըսորվեցունէ, անոր վարդապետութիւնները ընդունեցէք»: Եթէ Ճմարիտ է ձեր դրութիւնը թէ «Հաւատք ըսելը եկեղեցւոյ հնազանդութիւն ըսելէ», ալ տրամաքանութիւն ընելու կարոտ չէիք. բայց դուք կըտրամաքանէք, և հս ձեր տրամաքանութիւնները կը քըննեմ. ոյս ըանը ձեր դրութեանը սխալ ըլլալուն ձեր կողմէն վկայութիւն մը չէ՞մի. թէ որ հաւատք ըսելը եկեղեցւոյ հնազանդութիւն ըսելէ, ոկտք է որ միայն այդ բանը հաստատէք. և ահա եկեղեցւոյ պա-

Հանջմունքները արդէն յայտնի են, և նուրին սորվելու կարօտ չեմք։ Եյլ ո՞ր եկեղեցին է, որուն հնազանդիլը հաւատք ըսելէ. Հայոց եկեղեցին՝ եթէ Յունաց, Հռովմէականաց՝ եթէ Ծովոթէսղանդից։ Ո՞ենք գիտեմք որ հնազանդիլ պէտք է Եստուծոյք քան թէ մարդիկներուն։ Գո՞յ. կ. 19: Ե. 29: Եյլ բանին ուղիղ ըլլալը դատելու՝ իմ կարգացողներուս կըձգեմ։ Եստուած տայ՝ որ մենք և բոլոր կարգացողներն ալ ճշմարտապէս Արդւոյ մարդոյ մարմինը ուտենք և անոր արիւնը խմենք որ կեանք ունենանք մեր մէջը։

Գանք հիմա սուրբ Հաղորդութեան խորհրդոյն Աահմանադրութեանը։



### Գ Ե Ա Խ Խ Բ

Հաղորդութեան խորհրդութեը Արիստոս սահմանադրեց՝ դինքը Յ Տ Ը Ե Լ Ո Ւ համար, և ոչ թէ զինքը Ը Տ Կ Ե Լ Ո Ւ համար։

**Պ**ԵՏՈՍՈՍ Տէրն մեր՝ իր մատնրված գիշերը, երբոր օրէնքին պատուիրած զատիկը կերաւ վերնատանը մէջ, հայ առաւ. զոհացաւ, կտրեց՝ ու ըսաւ. «Եռէք՝ ու կերէք. աս է իմ մարմինա՝ որ ձեզի համար կըբաշխի. ասիկայ ըրէք զիս յիշելու հա-

մար” : Վեանկ ալ գաւաթը Շնթրիքէն ետև  
առւաւ՝ ու ըստ . “Ե.յս գաւաթն է նոր  
ուխտ իմ արիւնովս . ասիկայ ըրէք , բանի  
անգամ որ խմելու ըլլաք՝ զիս յիշելու հա-  
մար” : ա կոչնլ . ժա . 24 , 25 : Տե՛ս նույ-  
Ուարթ . իդ . 26—28 : Ուարի . ժդ . 22 , 23 :  
Դ առք . իդ . 19 , 20 :

Կախ այս խօսքը բնաւ չիցուցըներ թէ  
· Ք.րիստոս այս խորհուրդին մէջ ինքըզինքը  
պատարագ ըրաւ : Ք.անգի թէ որ ձեր կար-  
ծիքին պէս պատարագ ըրած ըլլար նէ ,  
ալ ի՞նչ պէտք էր որ խաչին վրայ պատա-  
րագվի : Ուենք Առւրբ Կիրքէն կըսորվեմք  
որ · Ք.րիստոս մէկ անգամ մը պատարագ  
եղաւ խաչին վրայ , դուք կըսորվեցունեք թէ  
· Ք.րիստոս նախ վելնատանը մէջ իր անձը  
պատարագ ըրաւ , ետքը խաչին վրայ պա-  
տարագ ըրաւ , և անկէց մինչև հիմա քա-  
հանայից ձեռօք բիւրաւոր անգամ “բիւրա-  
ւոր տեղ կըպատարագի” : Դաստիարակութեալ ե-  
րեւ 14 : Ես դրութիւնը Առւրբ Կիրքին  
սորվեցուցածին հակառակ ըլլալը աղէկ մը  
հասկընալու համար՝ անգամ մը աչքէ ան-  
ցունենք և մտադրութեամբ կարդանք Եր-  
րայեցոց թուղթին մէջ դրուած հետևեալ  
խօսքերը . “Ուս ան կամքովը մենք ալ սրբ-  
բրվեցանք՝ հիառւս · Ք.րիստոսի մարմինին  
մէկ անգամ պատարագվելովը” : Երբ . ժ .  
10 : Հիմա՝ թէ որ · Ք.րիստոնեայները · Ք.ր .  
իւ 4 \*

բիստոսի մէկ անգամ պատարագվելովը  
սրբաված են նէ, ալ ինչո՞ւ համար Քահա-  
նայները նորէն պատարագ կընեն : Ուենք  
գիտեմք և կըսորվիմք Առւրբ Գիրքէն՝ թէ  
“Ուր որ թողութիւն է ալ մեղքի համար  
պատարագ պէտքը չէ” : Եբր. Ճ. 18 : Հա-  
պա ի՞նչ պատարագներ են ասոնք՝ որ ամէն  
ատեն կընեն քահանայնելը : Ենոնք որ Ք.ը-  
րիստոսի մէկ անգամ պատարագովը սրբը-  
վեցան՝ ալ կարօտութիւն չունին սրբըվե-  
լու : “Քանզի մէկ պատարագով մը հշանջւ-  
նաւուրադէն կատարեց ան սրբըվածնելը” :  
Համար 14 : Օ.է որ Ք.ըրիստոնեայնելը այս  
մէկ պատարագովը հշանջւնաւուրադէն սրբ-  
ըված են նէ, այս քահանայներուն ըրած  
պատարագը ինչո՞ւ համար և որի՞ համար  
է : Ենոնք որ աշխարհիս պղծութիւններէն  
ետ կեցած սրբըվեցան՝ մեր Տէր և Փրկիչ  
Յիսուս Ք.ըրիստոսը ճանշնարկ, և նորէն  
ան բաներուն հետը շաղվրված փաթթվին  
նէ անոնց վերջը առջինէն դէշ կըլայ  
(ը Պէտք. ը. 20) . և անոնց մեղքերուն հա-  
մար պատարագ ունեաւ չէ . քանզի Ճշմարտու-  
թեան զիտութեանը դէմ կամակար մտօք  
մեղանչեցին : Եբր. Ճ. 26 : Այս քահա-  
նայներուն ըրած պատարագը որի՞ համար  
և ինչո՞ւ համար է :

Դարձեալ մէկ պատարագի մը նորէն  
կրկնըվելը յայտնապէս կըցուցընէ թէ ան

առաջին պատարագը կարող չէ՝ ան մատուցողները կատարել : Եբ . Շ . 1 : Ուրեմն թող ասանկ նախատինք չքերվի ՚Ք. ը թիստոսի անարատ պատարագին վրայ , կարծելով թէ որ և իցէ ձեռվ մը զանիկայ կրկնելու հարկաւորութիւն կամ հրաման կայ : Շուաքեալը կրկին և կրկին կրհաստատէ թէ աս պատարագը մէկ անգամ մը եղաւ կատարվեցաւ : «Ուր անոր ամէն իժիր հարկ չէ՝ ինչպէս ուրիշ քահանայներուն աւազ իրենց մեղքին համար պատարագ մատուցանել , ու ետքը ժողովուրդին համար . հապա ասիկայ Նէ՞ անգամ Տը ըրաւ ա՞ն , իր անձը պատարագ մատուցանելով»: Եբ . Է . 27 : «Չէ թէ որ շատ անգամ իր անձը պատարագ մատուցանէ . . . հապա թէ չէ պէտք էր իրեն աշխարհի սկիզբէն հետէ շատ անգամ չարչարվել . բայց ահա հիմա Նէ՞ անգամ մը (ան) դարերուն վերջը իր անձին պատարագովը յայտնըվեցաւ մեղքը մէկ դի ձգելու համար : Եւ ի՞նչպէս որ մարդոց սահմանված է մէկ անգամ մը մեռնիլ , ու անկէ ետքը դատաստան , անանկ աւ ՚Ք. ը թիստոս Նէ՞ անգամ մը պատարագ մատուցվեցաւ շատերուն մեղքերը վերցունելու համար . բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի յայտնուի (ըսել է , չէ թէ նորէն պատարագ ըլլալու , հապա) անոնք փրկելու համար՝ որոնք հաւատքով

անոր կըսպասե՞ն” : Եբք . թ . 25—28 . . . :  
 (Քըսեառա) Ա՛յ առ ուղարկ մը մատուց մեղաց  
 համար , և մշտնջենաւորապէս Վատուծոյ  
 աջ կողմը նատաւ” : Եբք . թ . 12 , 13 : Վս խօս-  
 քերը պարզապէս կըցուցընեն թէ Ք.րիս-  
 տոս Հաղորդութեան խորհուրդին մէջ նո-  
 րէն չի պատարագվեր : Թէ որ առաքեալը  
 ձեզի պէս հաւատար՝ այս կերպով չի պիտի  
 խօսէր : Թէ որ իր միտքը հին օրինաց  
 պատարագներուն Ք.րիստոսի միանդամ  
 պատարագովը խափանվելը ցուցընել էր  
 նէ միայն , “Ա՛յ անշատ” “Քագործոց” ըսելով  
 մեղքի համար ուրիշ պատարագներ մա-  
 տուցվելուն առջելը չի պիտի առնէր : Իր  
 արգիլոծը միայն հին ստուերական պատա-  
 րագները չեն , այլ ինչ և իցէ ձեռով նո-  
 րէն մեղքի համար պատարագ մատուցանե-  
 լը կարգիլէ . և իր խօսքը շատ զօրաւոր  
 փառուով մը կըհաստատէ ցուցընելով թէ  
 հին օրինաց պատարագներուն միշտ մա-  
 տուցվելը տարվէ տարի , մատուցանողները  
 կատարեալ ընելու կարող չըլլանուն պատ-  
 ճառաւան էր : Եբք . թ . 1 : Թէ որ կատա-  
 րեալ ընելու , ց մշտնջենաւորապէս սրբե-  
 լու կարող ըլլային նէ , ալ կըդադրէին  
 մատուցանելէն : Համար 2 , 3 : Բայց Ք.ր.  
 ը իստոսի պատարագը կատարեալ և բաւա-  
 կան ըլլալով ալ ամենեին պէտքը չէր որ  
 կըդինըլի : Ինչու որ մէկ պատարագով մը

մշտնջենաւորապէս կատարեց ան սրբըված  
ները : Հայոց 14 : Ուրեմն կրկնըվելու  
պատճառ մը չիկայ . և ի՞նչ պատճառ որ  
գտնաք , Ք.րիստոսի միանգամ ճշմարիտ և  
կատարեալ պատարագին մեծ արհամարհանք  
է : Ասկէ ՚ի զատ՝ ի՞նչ փատ և ի՞նչ մեկ  
նութիւն որ յառաջ բերէք , ամենուն պա-  
տասխան կուտայ սրբազն առաքեալը այս  
խօսքով . «Զէ թէ որ շատ անգամ իր ան-  
ձը պատարագ մատուցանէ . . . հապա թէ  
չէ պէտք էր իրեն . . . շատ անգամ չար-  
չարվել . բայց ահա հիմա և՛ անգոյ նը եռ  
անցին պատրաստով յայտնըվեցաւ մեղքը մէկ  
դի ձգելու համար” : Եբք . թ . 25 , 26 :

Դարձեալ Ք.րիստոս երբոր խաչին  
վրայ պատարագվեցաւ մեռաւ . ինչպէս որ  
ճշմարիտ պատարագին յատկութիւնն է մոր-  
թըվել , ցա արիւն թափելով մեռնիլ . «Ին-  
չու որ Ք.րիստոս մեր զատիկը մորթըվե-  
ցաւ” : ա Առնել . ե . 7 : Հիմա քահանա-  
յից ձեռօք պատարագված ատենը նորէն  
կըմեռնի չեմք կընար ըսել . քանզի «Դի-  
տեմք որ Ք.րիստոս մեռելներէն յարու-  
թիւն առած է . ասկէ ետե չի՞մեռնիր , և  
մոհը անոր ալ չի՞տիրէր : Ա ասն զի որ մե-  
ռուն նէ՝ մեղքի Հայոց մեռաւ մէկ անգամ” :  
Հայու . կ . 9 , 10 : Ուրեմն ճշմարիտ պա-  
տարագ չէ քահանայից ըրածը , քանզի  
ճշմարիտ պատարագին յատկութիւնը չու-

նի . մանաւանդ ձեր զբութեանը պէս անանկ պատարագ մըն է՝ որ պատարագեալը կեն դանի է . ցո՞ւնի արիւն , ունի մարմին , ունի հոգի , ունի Շրտուածութիւն . ասանկով զուք ձեզմէ կըվկայէք որ Ճշմարիտ պատարագ մը չէ Հաղորդութիւնը :

Երկրորդ՝ Հաղորդութեան խորհրդոյն սահմանադրութեանը մէջ Վրիտոս յայտնապէս կըսէ իր այս խորհուրդը հաստատելուն նպատակը . “առենայ զէս յէշէլու համար ըրէ” : Ասիկայ զէս պատմագիւղելու համար ըրէք ըստեր . ասիկայ իւնդանիներուն “ մետեղելուն մեղչիւն լողացւեանը համար ըրէք ըստեր . աս բաները զուք Վրիտոսի խօսքին վրայ կէվելցունեք : Վրիտոս այս խորհուրդը սահմանեց որ իր եկեղեցին մէջ իր պատարագին յիշատակութիւնը ըլլայ : “Վանի անդամ” որ առ հացը ուտէք , ու առ գաւաթը խմէք , Տէրոջը մահը պատմեցէք , մինչև որ ինքը գայ” : ա Արքան . ժա . 26 : Վրաքեալը կըսէ Տէրոջը մահը պատմեցէք , զուք՝ Տէրը պատմագիւղեք կըհասկընաք : Վրիտոս “առենայ զէս յէշէլու համար ըրէ” կըսէ , զուք՝ ասիկոյ զիս շնուշ - համար ըրէք կըհասկընաք : Օքէ որ ինքը ներկայ է Հաղորդութեան հացին մէջ , ալ ի՞նչ պէտք է զինքը յիշել . թէ որ ինքը կըպատարագմէն ալ ի՞նչ պէտք է անոր մահը պատմիլ : Օքէ որ Վրիտոսի միտքը ասիկայ ըրէք զիս

յէշէլ - և միանգամայն շնչւ - համար ըլլար՝  
կրնար այդ կերպով խօսիլ , բայց անսանկ  
բան ըստած չունի :

Յիսուս Փրկիչն մեր առ խորհուրդը հաս-  
տառեց՝ որ իր անձին պատարագը որ մո-  
տոյց ՚ի խաչին , մշտնջենաւորապէս յիշ-  
վի . որ ասով իբրև կնիքով մը իր մահէն  
յառաջ եկած օգուտները ապահովապէս  
շնորհվին հաւատացելոց , որ անոնք իր  
մով հոգեւորապէս աճին ու մնանին , որ ի-  
րեն ունեցած պարտաւորութիւններնին կա-  
տարելու ուխտերնին նորոգեն , և որ իրենց  
անոր հետ և իբրև անոր խորհրդական  
մարմինին անդամները մէկ մէկու հետ ունե-  
ցած հաղորդութեանը կապ մը և առհա-  
ւատչեայ մը ըլլայ : Աս խորհուրդին զգալի  
նիւթերը՝ ֆ հացը ու գինին արժանաւորու-  
թեամբ ճաշակողները , նոյն ատենը ևս ներ-  
սըլանց հաւատքով իսօք և ճշմարտապէս  
(չէ թէ մարմնաւորապէս և նիւթապէս) կըհաղորդվին խաչեալ  
Վրիստոսին , և անոր մահուանը բոլոր ար-  
դիւնքներուն : Վրիստոսի մարմինը ու տ-  
րիւնը ան ատենը՝ չէ թէ մարմնաւորապէս  
կամ նիւթապէս հացին ու գինիին մէջը  
կամ հետն է , կամ անոնց տակը կըպարու-  
նակվի . բայց և այնպէս ճշմարտութեամբ  
սակայն հոգեւորապէս ներկայ են հաւատա-  
ցելոց հաւատքին՝ ինտոր որ հացը ու գինին

Ներկայ են անոնց արտաքին զգայարանքնեւ ըուն : Ես խորհուրդիս արտաքին նիւթերը ըստ օրինի որոշվածք՝ Ք. քիստոսի սահմանաձգործածութեանը համար՝ անանկ վերաբերութիւն մը ունին խաչեալ Յիսուսին, որ ճշմարտապէս բայց միայն խորհրդաբար կրկոչվին մարմին և տրին Ք. քիստոսի, ու ըստ օրինակն են . թէպէտե էութեամբ ու բնութեամբ տակաւին կըմնան հաց և զինի, ինտոր որ առաջ էին :

Երրորդ Հաղորդութեան սահմանագրութեանը մէջ՝ Ք. քիստոսի խօսքը չի ցըցուներ թէ հացը մարմինի և զինին արիւնի կը փոխվի . ինքը չըսեր թէ հացը մարմինիս և զինին արիւնիս փոխեցի . ինքը չըսեր թէ մէկ հրաշք մը կընեմ կոր՝ որ պէտք է հաւատաք, առանց ձեր զգայալանքներուն հարցունելու, որ աս հացը ու զինին առանց իրենց տեսակը կորանցունելու մարմինիս ու արիւնիս փոխեցի, և իմ մարմինիս ու արիւնիս տեսակներուն հետ փոխեցի : Քանի որ ասանկ չըսեր, իր խօսքը՝ Գոյափոխութիւն ըլլալ չի ցըցունել :

Ա . Հարկաւորութիւն մը չի կայ ձեր Դրբութեանը պէս հասկընալու . և ասիկայ կը ցուցընեմք երեք փաստերով :

1 . Որ Ք. քիստոս սովորութիւն ունէր ընդհանրապէս այլաբանութեամբ խօսելու .

ՊՅ՝ “Ես եմ դուռն” : “Ես եմ որթն” :  
“Դու ես վէմ” : “Դուք եք աղ երկրի” :  
“Ես եմ Ճանապարհ” : Տէս և Անտէլ .

Է . 14 , 16 , 29 , 30 : Է . 3—6 , 13 , 14 :

Հօհ . Ճ . 1—5 , 7—9 , 11—16 . ԺԵ .

1—8 , ԱՌ : Եւ Հաղորդութեան խորհըր  
դոյն սահմանադրութեան ատենն ալ իր ոռ  
վորութեանը պէս այլաբանօրէն խօսեցաւ :  
Հրամանքդ կըսէս թէ , այլաբանօրէն զը  
ըուցվածք մը առաջկուց կամ ետքը ըսած  
խօսքերէն կիմացվի առակ և նմանութիւն  
ըլլալը : Ճառ Հառ . Երեւ 80 : Կըհարցու  
նեմ “Ո էմն եր ինքն Ք. թիստոս” (ա Կոշնէլ .  
Ճ . 4 ) կամ “Օ ի դու ես վէմ , և ’ի վէ<sup>ւ</sup>  
ըսյ այդը վեմի շինեցից գեկեղեցի իմ”  
(Անտէ . ԺՂ . 18 ) զըուցվածքներուն ա  
ռաջկուց կամ ետքը զուրցըված ո՞ր խօս  
քերէն կիմացվի առակ և նմանութիւն ըլլ  
լալը :

2 . Սուրբ Գրոց ուրիշ տեղերն ալ (է)  
բայը (Աշտածէ) բային մտքովը գործածված  
է . ՊՅ՝ “Ո էմն եր ինքն Ք. թիստոս” , Աշտած  
նէր Ըսէլ է : Տէս և Շահնդ . Խա . 26 :  
Դանէ . Ք . 38 : Է . 17 , 24 : Ղ . 20 , 21 , ԱՌ :

3 . Սահմանադրութեան խօսքը ըստ ին  
քեան Գոյափոխութեան վարդապետութիւ  
նը չի սորվեցուներ մեզի . վասն որոյ Գոյա  
փոխութիւն հաստատողները օղնութեան  
համար ուրիշ տեղերէ վկայութիւն կըփըն-

տըսւեն . ի՞նչպէս որ հրամանքդ ալ Յօհ .  
զերորդ գլուխը ծուռումուռ մեկնելով օկա-  
նութիւն կը փնտըսւես անկէ , Գոյափոխու-  
թիւնը հաստատելու համար : Ճառ Ճառ .  
Երես 57 : Այս փաստերը կըցըցունեն՝ թէ  
հարկաւորութիւն մը չի կայ Ք. րիստոսի հա-  
ղորդութեան սահմանադրութեանը մէջ ը-  
սած խօսքը ձեր հասկըցածին պէս հասկը-  
նալու :

Բ . Գոյափոխութեան վարդապետու-  
թեանը հաւատացողները՝ պէտք է որ զգա-  
յարանքներուն խաբվելուն ալ հաւատան .  
բնաւ հրաման չի կայ Առուրբ Գրոց մէջ , որ  
զգայարանաց վկայութեանը դէմ բանի մը  
հաւատանք . սակայն օրինակ ունիմք որ  
Ք. րիստոս զգայարանաց վկայութիւնը՝ ան-  
սուտ վկայութիւն մը ըլլալ ցըցուց : “Տե-  
սէք ձեռքերս ու ոտքերս , որ ես ան եմ .  
քոնեցէք իս” ու նայեցէք . վասն զի ոզին՝  
մարմին և ուկորներ չունի , ինտոք որ իս կը-  
տեսնաքեոր ու ունիմ” : Դ առք . Եր . 39 : Նը-  
րամանքդ հիմա լինո՞ւ չես երկբայիր որ այս  
տետրակը ձեռքդ առ եր ես , աչքովդ վրան  
կընայիս . գույն ձեռքին զրիչ է . իտրելէ  
է այս տետրակին պատասխանը կըդրես :

Գ . Ոճէ որ Գոյափոխութեան վարդապե-  
տութիւնը ձշմարիտ է՝ ուրեմն Ք. րիստոս  
այն Ընթրեկին մէջ անանկ կերպով մը չ'ա-

սեցաւ, որ բնաւ սովորութիւն չունէր այն  
կերպով խօսիլ :

Դ. Երբոր մարմին մը կըցուցվէ ուրիշ  
մարմինի մը անունով՝ մէշտ առաջինը երկ  
բորդին օրինակը կըլլայ . և բնաւ գոյու  
թիւննին մէկզմէկու չիփոխվիր : Ի՞նչպէս  
“Դու ես վէմ” ըսած ատենը՝ Պէտրոս ա  
ռաքեալ քար չիկտրեցաւ : “Ես եմ հացն  
կենաց” ըսաւ նէ . Քրիստոսի մարմինը հա  
ցի չիփոխվեցաւ :

Ե. Երբոր Կոյափոխութեան վարդապետ  
տութիւնը ընդունինք՝ հրաշքը վկայու  
թեամբ հաստատվիլ . անկարելի կըլլայ .  
վասն զի հրաշքը զգայարանաց վկայու  
թեամբը կըհաստատվի . բայց թէ որ հացը  
մարմին կըլլայ՝ ուրեմն զգայարանքնիս մեզ  
կըխաբեն որ հաց կըցուցընեն մեզի . ու  
րեմն ան ջուրը որ գինի ըրաւ Քրիստոս  
հրաշքով հարսանիքին մէջ իտրել է սուտ  
էր , գուցէ զգայարանքնին խարեց զերենք  
ու գինի գիտցան : Ահա տես թէ ի՞նչ գէշ  
հետեւութիւն կելլայ Կոյափոխութեան վար  
դապետութենէն :

Զ. Թէ որ Կոյափոխութեան վարդա  
պետութիւնը ընդունինք՝ պէտք է որ ընդու  
նինք թէ ան բանը որ ըստ ինքեան անհնար  
է , Աստուած կընայ ընել : Իսան կայ որ  
Աստուած չիկընար ընել . զո՞ Աստուած  
չի կընար սուտ խօսիլ : Աստուած չի կընար

Նորէն ինքզինքը ստեղծէլ։ Տայց թէ որ Վաս  
 յափոխութեան վարդապէտութիւնը ճշմա-  
 բիտէ ուրեմն Քրիստոս Ռնթրիքին մէջնո-  
 րէն ինքզինքը ստեղծէց։ և հիմա ուր որ  
 քահանայները պատարագ կընեն՝ Քրիստոս  
 մարմինով բիւրաւոր սեղաններուն վրայ է,  
 որ անհնար է ասանկ ըլլաւ։ քանզի մարմի-  
 նը մէկ տեղ մը կընայ ըլլաւ, և ան աւ չէ  
 թէ աշխարհիս մէջ։ բանզի “Ենիկայ  
 պէտք է որ երկինքը ընդունի մինչեւ ան ա-  
 տենները՝ որ ամէն բան հաստատվի, որոնց  
 համար Աստուած իր սուրբ Ուարդարէնե-  
 րուն բերանովը խօսեցաւ”։ Գործ. Դ. 21։  
 Քրիստոս՝ իր Աստուածութեամբը ամէն  
 տեղ է։ բայց մարմինով ամէն տեղ չէ,  
 միայն երկինքն է։ “Աս Յիսուսը՝ որ ձեզմին  
 երկինքը համբարձաւ, ասանկ պիտի զայ  
 ինչպէս որ անիկայ տեսաք երկինքը եր-  
 թաւ”։ Գործ. ա. 11։ “Հոս չէ ան հապա-  
 յարութիւն առաւ։ միտքերնիդ բերէք  
 ինտոր խօսեցաւ ձեզին երբ որ ինքը Գա-  
 լիլեա էր”։

Ե. Յայտնի է որ Առաքեալներն աւ ձեր  
 հասկրցածին ոլէս չիհասկրցան։ որովհետեւ  
 ուրիշ անգամ մը ասանկ բան մը բնաւ  
 Քրիստոս չըսաւ մէկ մարմինի մը համար  
 թէ ուրիշ մարմին է, Գոյափոխութեան  
 միտքով։

Ը. Կատ անգամ կըլլայ որ նշանը նը-  
 ւ

շանակված էր անունը կառնէ . և յիշա-  
տակը՝ յիշատակված էր անունը կառնէ . և ԵՒՂԻ  
այս սովորութիւնը ամէն լեզվի մէջ գրեթէ  
պահված է մինչև Հիմայ : Երբոր ՇԱՆՈՒՆ  
դին յիշատակութեանը օրը կուգայ՝ այսօր  
ՇԱՆՈՒՆՊ է կըսենք, ՇԱՆՈՒՆՊԻՆ յիշատակու-  
թիւնն է ըսելնուս տեղը : Այս բանին Առըրք  
Գրքին մէջ քանի մը օրինակ ունինք : Եւլու .  
ԺՌ. 11, 21 : Օ՞ստին կըսվի զատկական գա-  
ռը՝ որ անոնիւ ըսել է . որ Տէրոջը Եզիսկ  
տոսին մէջ Եզիստացւոց անդրանիկները  
մեռցունելուն ատենը՝ Խրայէլացւոց տու-  
նէն անցնելուն յիշատակն է, և յիշատակ-  
ված իրին անունը կառնէ : Վրիստոս ալ-  
նոյն բառը գործածեց : Դաւի . իր . 15 : Տէ՛  
և Յօհ . ԺՌ. 28 : Ասանկ ալ Թվատու-  
թիւնը՝ որ Աբրահամեան ուխտիննշանն էր,  
երբեմն նոյն ուխտը կըկոչվի : ՇԱՆՈՒՆ . ԺԷ.  
13 : Ասանկ ալ երբոր Վրիստոս ՇԱՆԹՐԻՔԻՆ  
մէջ հացը տըվաւ իր աշակերտներուն ը-  
սաւ . “Արէք կերէք այս է մարմին իմ” .  
և երբոր գինին տըվաւ ըսաւ . “Արէք ՚ի  
զիմանէ ամենեքեան, այս է արիւն իմ” եւ,  
ըսել չուզեց թէ այս հացը հաց չէ հապա  
մարմին է, այս գինին ալ գինի չէ հապա  
արիւն է . այլ հացը իր մարմինին, և գինին  
իր արիւնին նշանները և օրինակները ը-  
սաւ . որ նցմով ցըցուց աշակերտներուն  
թէ ինքը կըմաւորաբար պիտի տայ իր մար-

մինը խաչվելու և իր արիւնը թափվելու իրենց և շատերուն մեղայը քաւութեանը ու թողութեանը համար \* :

Ու . Թէ որ բիտոս Անթըիքին մէջ հացը ու զինին փոխեց իր մարմնոյ և արեանը , կամ ինքը պինը պատարագ ըրաւ , պէտք էր որ օրէնք մը կամ կանոն մըն ալ աւանդէր առաքեալներուն կերպին վրայով : Անոնք ինտո՞ր , ի՞նչ արալողութիւնով , կամ ի՞նչ աղօթքով , հացը մարմինի և զինին արիւնի պիտի փոխեին , կամ զ՞օրիտոս պատարագէին : Ամ թէ զ՞նէ Առաքեալները պիտի հարյունէին (երբոր ձեր հասկցածին պէտ չակուց ո՞ճ ըլլային) թէ ինտո՞ր պիտի ընէին ոս բանը : Ու . Եթէ որ ձեր զրութիւնը հշմառու է՝ անշուշտ նոր բան մըն էր առաքեալն ըստն . և քանի որ Վը

\* Հրամանք՝ Քրիստոսի մարմնոյն և արեանը օրինակ ըլլալու համար՝ ամենայարմար կըսեպես գտանազենութիւնը՝ քան թէ հացն ու զինին՝ առաջինը աւելի յարմար օրինակ՝ և երկրորդը ամենեին շնմանելու օրինակ կըսեպես : Դառ Հաղ . երես 60 : Խայց շատ ծուռ է այդ դատողութիւնդ . քանզի գտանազենութիւնը որ յիշատակ մըն էր Խարայէլացւոց Խզիպտական աղասութեանը , և օրինակ էր Քրիստոսի հշմարիստ պատարագին Աշատ յարմար կը Ապր երբոր գործողութիւնը չեփոխավէր . քանզի հին և նոր եկեղեցին մի և նոյն գործողութիւնը պիտի ընէին տարբեր դիտաւորութիւնով . և զուցէ մի և նոյն սեղանին վրայ՝ մէկը Խզիպտուէն աղասութիւնը յիշատակէին և միւսը Քրիստոսի մահը :

Դարձեալ՝ Քրիստոսի մահուան յիշատակութիւնը՝ Խզիպտական աղասութեանը պէս միայն Արէից ազգին չէր վերաբերեր , այլ բոլոր աշխարհի . ուրեմն անան՝ յիշատակ մը պէտք էր ձգել որ աշխարհի ամէն կողմը ամէն ատեն գտնուի . հիմա հրամանքդ դատէ . ամենայարմար օրինակ հը հացն ու զինին է , եթէ դպանը , որ նախ՝ ամէն տեղ չիգոնըին , երկրորդ՝ ամէն ատեն չիգոնըին :

բիստոս բան մը ըրսաւ ընելու կերպին վը-  
 րայով անոնք բան մը չի պիտի կրնային  
 հասկընալ . և իրենց սովորութեանը պէս  
 չի հասկըցած բաներնին պիտի հարցունէին  
 իրեն : Առաջ . ժդ . 36 : իդ . 3 : Դաւ . ժէ . 36 :  
 Յօհ . թ . 2 : ժդ . 25 : ժդ . 5 : ժդ . 17, 18 : իա .  
 21 : Գառձ . ա . 6 : Տայց անոնք Քրիստոսի  
 սովորութիւնը գիտնալով խմացան և հաս-  
 կըցան որ այլաբանօրէն կըխօսէր , և անոր  
 համար չի հարցուցին բան մը : Հին կտա-  
 կարանին մէջ ստուերական պատարագնե-  
 րուն մատուցվելուն կերպին և արարողու-  
 թեանը վրայով Աստուած մանրամասնա-  
 բար օրէնքներ և կանոններ կաւանդէ . ին-  
 չո՞ւ համար Քրիստոս բնաւ բան մը չի խօսիր  
 ընելու կերպին վրայով , թէ որ իր միտքը  
 մինչև աշխարհիս վերջը քահանայից ձե-  
 ռօք պատարագվելէր նէ . ինքը խմորեած՝  
 եթէ անխամոր հացով պիտի պատարագվէր .  
 զինիին ջուր խառնել պէտք էր , եթէ ա-  
 ռանց ջուրի պիտի ըլլար . “Առեւ իւրեւ”  
 ըսված ատե՛նը պիտի գոյափոխվէր , եթէ  
 “Հաւառածոյ” ըսված պտենը . միայն  
 կենդանեաց համար պիտի պատարագվէր ,  
 եթէ ննջելոց համար ալ , եւ , եւ :

Ճ . Իրաւ Հաղորդութեան խորհրդոյն  
 գործողութեանը մէջ մանրամասնաբար կա-  
 նոններ և արարողութիւններ դրված են .  
 և աղօթքներ ալ հնարված են , հացը մար-

մինի և գինին արիւնի փոխելու համար ,  
 բայց աս բաները մարդիկ հնարեցին ։ Յը-  
 րիստոս ասանկ օրէնքներ և կանոններ չե-  
 ղրաւ . քանզի ինքը խաչին վրայ մէկ տն-  
 դամ պատարագվելով ամէն բան կատա-  
 րեց . և գիտէր որ իր պատարագվելէն ետ-  
 քը՝ նորէն մեղքի համար պատարագ պէտքը  
 չէր : Հաւատացեալները՝ թէ որ Ք.րիստոսի  
 նպատակին պէս միայն անոր ըրած պատա-  
 րագը յիշատակելու համար Հաղորդու-  
 թեան խորհուրդը կատարեն նէ , բաւական  
 է իր տըված օրինակը : Բայց երբոր բանը  
 զինքը յիշելէն՝ զինքը շինելու կամ պատա-  
 րագելու փոխվեցաւ , պէտք եղաւ Ք.րի-  
 տոսի մէջ տեղէն վերցուցած ու խաչա-  
 փայտին վրայ դամած (Առ. բ. 14) Ատուե-  
 րական ձեռագիրը նորէն բանալ , և հին  
 օրինաց պատարագներուն արարողութիւն-  
 ները և ծէսերը և կանոնները (Պօ՛ Սեղան ,  
 Վարագոյլ , Բուրվառ , Խունկ , Աշտա-  
 նակներ , Առմեր , Կանթեղներ , Օգեստ-  
 ներ , Լուացմունքներ , ) նորէն հաստատել :  
 Եւ որովհետեւ անդամ մը բանը փոխվե-  
 ցաւ , նորը հինին հետ բաղադրվելով՝ ալ  
 հոն ալ կանկ չառնելով առաւել անդին  
 զնաց . սկըսվեցաւ Աստուածային պաշտօն  
 և երկրագութիւն մատուցվել հացին և  
 զինիին , զանոնք բարձրացունելով և պը-  
 տըտցունելով երկրպագութեան համար .

որ աս բաներուն համար Առւրը Շւետարանին մէջ ո՛չ հրաման կայ և ո՛չ օրինակ :

Ճ.Ն. : Գոյափոխութեան վարդապետութիւնը հաստատողները պէտք է որ ցըցունեն, թէ ե՞րբ հացին և գինիին գոյութիւնը կըփոխվի՝ Ք.թիստոսի մարմնոյ և արեանը : Ճ.Պ. Հ. Երեւ 13. Հրամանքդ կըսես, “Երբ որ քահանան Ք.թիստոսէ առածիշխանութիւնովը” հացին և գինիին վրայ սրբացուցիչ աստուածային բանը խօսելով սուրբ Հոգին կըկոչէ նէ՛նոյն հետայն կըլլայ Ք.թիստոսի մարմին և արիւն” : Բայց աս խօսքդ շփոթ խօսք մըն է, և մեր հարցումին բաւական պատախան մը չիկընար ըլլալ . այս խօսքդ մեղի չեյայտներ թէ Ե՞րբ կըգոյափոխի . այս խօսքդ Հայոց և Պապականաց այս նիւթին վրայով ունեցած զաղափարներուն տարբերութիւնը չեցուցընելու համար փախուստի ճամբայ մը դտնալու չափ կօգնէ, բայց մենք կըհարցունեմք թէ Ե՞րբ Խոտուածային քանը, յ՞ “Վուէք կերէք այս է մարմին իմ” և՛, և “Վրբէք ՚ի սմանէ ամենեքեան այս է արիւն իմ” և՛, ըսած ատե՛նը կըգոյափոխի, եթէ “Հոգի Աստուծոյ” ին ատենը, որ ատեն քահանայն Հոգին կըկոչէ : “Վուէք” Երւ էն մինչև “Հոգի Աստուծոյ” ին ատենը խորհուրդին նիւթերը փոխված են եթէ փոխված չեն :

Հիմա մենք առաջ պապականներուն դը-  
լութիւնը քննենք, որ կըհաստատեն թէ  
“Առեւ էւրէ” ին ատենը կըդոյափոխի :  
“Դիտելի է և այս, զի ասեն “Ես է հարման,  
“ո՞չ է բան ըսկ յայտաբարող կամ նշանա-  
“կիչ արդէն եղելոյ իրին. վասն զի յառաջ  
“քան դասեն՝ հացն չեւ ևս է մարմին Քը-  
“ըրիստոսի . այլ է բան արաբչական կամ  
“գործնական, չ’ զոր միանդամ ասէ՝ զոր-  
“ածէ . վասն որոյ Ճշմարտութիւն ասացելոյն  
“իմանի ’ի վճարել արտաբերութեան բա-  
“նին”: Մելին. Պող. Ելես 888 :

1. Վ կայութիւն մը չեկայ որ այս խօս-  
քերը հացը մարմինի և զինին արիւնի կը  
փոխեն :

2. Վ յս խօսքերը քահանայն պատմա-  
կան կերպով մը կըխօսի, և ո՞չ մաղթողա-  
կան կերպով: “Տե՛ս ուրեմն զառէք կերէքն  
“թէպէտ Տէրունական է բան և հրաման,  
“աակայն ո՞չ վասն փոխարկութեան ասաց,  
“այլ վասն պատմելոյ զխորհուրդ տնօրի-  
“ւնութեան Որդւոյն Աստուծոյ” : Դարձեստ  
Յանկալը, Ելես 365 :

3. Չեղած բանը եղած ըլլար առանց  
ընելու . երբոր քահանայն հացը ձեռքը  
կառնէ՝ ըսկ հաց է . առէք կերէք” կըսէ՝  
տակաւին հաց է . այս է մարմին իմ” կը-  
սէ՝ ալ հաց չէ, հապամարմին է . ինչո՞ւ .  
որովհետեւ է բառ . չէ եղած բանի մը հա-

մար է ըսելը բաւակա՞ն է մի չե՞ն է ընել  
լու : Ծատ տեղ՝ է բայց իբրև նշանակիւ  
կամ ցուցական գործածված է սուրբ Գլո-  
րոց մէջ , բայց իբրև հայուցիւ միայն աս  
խօսքին մէջ եղած ըլլայ : Անկ տեղ մը կը-  
սէ . “Յայդ է արիւն իմ նորոյ ուխտի” :

Առաջ. իջ . 28 : Տեղ մըն ալ կըսէ . “Յայդ համար ուխտ իմով արեամբ վասն ձեր հեղլոյ” :

Դաւ. իջ . 20 : Այս տարբեր ձեռվ զըուց վածքներուն խմաստը մէկ է . ետքինին մէջ  
է բայց թէ որ հայուցիւ է աւագը պիտի  
հայուցանէ , քանզի ուխտ բաւը խնդիր ա-  
ռած է . ուրեմն երբոր քահանայն բաժակը  
ձեռքը առած տտենը կ ուկաս աւետարան-  
չին խօսքը գործածէ նէ , այն ժամանակը  
Գոյափոխութիւն չիսլիտի ըլլայ . ֆ գի-  
նին գոյութիւնը արիւնի գոյութեամբ չի-  
պիտի փոխվի :

Հիմայ զանք ձեր զբութեանը որ Սուրբ  
Հոգին կոչած տտենը կըզոյափոխի կըսէք :

1 . Վ կայութիւն մը չիկայ Սուրբ Գիր-  
քին մէջ Հաղորդութեան հացին և զինիին  
վրայ Սուրբ Հոգին կոչելու :

2 . Վ կայութիւն չիկայ թէ Սուրբ Հո-  
գին է որ հացը և զինին Քրիստոսի մարմնոյ  
և արեանը կըզոյափոխէ :

3 . Վ կայութիւն մը չիկայ թէ Եստուած  
արարածի մը կամքին կըհպատակի , որ

Երբոր արարածը ուզէ նէ՝ արարիչը ուզած  
տեղը կանչէ :

4. Թէ որ “Առէք կերէք” ին ատենը  
չի գոյափոխիր ուրեմն “Այսէ մարմին իմ”  
ըսելով և բայց ուրիշ նշանակութեամբ  
կառնէ . և ասանկով կըհամաձայնիմք և բա-  
յին ուրիշ նշանակութիւն տալու մասին .  
թէ որ անանկ չէ քահանան սուտ ըսած  
կըլսոյ ռըլլուտ յարմէնէն համար յարմէն և ըսե-  
լով :

5. Թէ որ “Առէք կերէք” ին ատենը  
գոյափոխութիւն ըրլար , ուրեմն Քրիստո-  
սի խօսքերը Սահմանադրութեանը մէջ չեն  
ցուցըներ թէ Գոյափոխութեան միտքով  
զուրցըլված են . ուրեմն առաքեալներուն  
կերած հացը և խմած զինին Գոյափոխեալ  
չէր , քանզի “Առէք կերէք” և արբէք ’ի  
տմանէ ըսելուն պէս կերան ու խմեցին .  
ուրեմն Գոյափոխութեան վարդապետու-  
թիւնը Առւրբ Գիրքէն առնըլված ըրլարուն  
և մարդկային զրութիւն մը ըլլալուն Հայոց  
եկեղեցին ալ ասանկով կըվկայէ :

Ճ՛ . Քրիստոս՝ զինիին համար “Այդէ  
արիւն իմ նորոյ ուխտի” ըսելէն ետքը կը-  
սէ . “Ալ ասկէ ետե որթին պտուղէն չի՝  
պիտի խմեմ , եւ : Ոտքէ . իշ . 29 : Ոտքէ .  
ժդ . 25 : Այսին Գինին որ արիւն ըսվեցաւ  
Որթի բերք կըկոչվի հետեւեալ համարին  
մէջ . որով յայտնի կըցուցվի թէ տակու-

ւին անոր գոյութիւնը ինչպէս որ առաջ անանկ աւետքը որթի բերք է, դինի է, և ոչ  
ուրիշ բան, թէպէտե փոխաբերաբար  
արիւն ըսվեցաւ, Ք.րիստոսի արիւնին նշանակը ըլլալուն համար : “Ես ոյնպէս Պօղոս աւ  
ուաքեալ կըսէ . “Օրէնութեան բաժակը  
որ մենք կօրհնեմք” չէ մի որ Ք.րիստոսի  
արիւնին հաղորդութիւնն է : Հացը որ կը  
կտրենք չէ մի որ Ք.րիստոսի մարմինին  
հաղորդութիւնն է” : ա Կոբնէ. թ. 16 : Ես  
խօսքը՝ Ք.րիստոսի խօսքին հակասութիւն  
մըն է, թէ որ իրօք հասկընալու ըլլանք . ան  
հացին համար որ Ք.րիստոս իմ մարմինու է  
կըսէ, Եւաքեալը կըսէ՝ ան հացը Ք.րիս  
տոսի մարմինին հաղորդութիւնն է : թէ  
որ բուն իրական մարմինը ըլլար՝ Եւաքեալ  
ը ի՞նչպէս պիտի ըսէր թէ ան հացը Ք.ր.  
իստոսի մարմինին հաղորդութիւնն է . ը  
սել է որ Ք.րիստոսի մարմինը չէ, թէ որ  
մարմինին հաղորդութիւնն է . այս երկու  
բանն աւ իրօք չեկընար ըլլար՝ բայց եր  
կուքն աւ կընշանակէ ըսել կուզէ : Դուն  
մի զարմանար թէ ի՞նչպէս Ք.րիստոսի  
մարմինը նշանակող հացը ուտողը՝ Ք.րիս  
տոսի մարմնոյն հաղորդ կըլլայ . “Ի՞նչպէս  
կըլլայ որ մէկ բանին գոյութիւնը իրեն աւ  
ուած ըլլալով՝ այն բանին հաղորդ ըլլըվի”:  
Ճառ հառլ . Երես 64 : Քանզի Եւաքե  
լոյն խօսքը կարդալով քիչ մըն աւ առաջ

Երթաս նէ պիտի իմանաս թէ դևերուն  
 գոհվածը ուտողները դևերուն հետ հաղոր-  
 դութիւն կունենան եղեր : Համար 20 : “Սակ-  
 սեղանին ալ հաղորդ են եղեր : Համար 18 :  
 Թէ որ նորէն կըսէս թէ այէկ ըանին գոյու-  
 թիւնը իրեն առած ըըլալով՝ դուք այն ըա-  
 նին հաղորդ եղաք ըսելը՝ յայտնապէս ա-  
 նոնք խաբել չե՞մ” . կըպատօտսխանեմ,  
 Ենոնք ո՛չ դևերուն և ո՛չ սեղանին գոյու-  
 թիւնը կերան . այդ կուիւը Առաքեալին հետ  
 ըրէ : Աս ալ նկատել պէտք է որ ան  
 հացին համար որ Քրիստոսի մարմինին  
 հաղորդութիւնն է ըսաւ , 17 համարին  
 մէջ «Վասն զի ամէնքնիս ալ ան մէկ հացէն  
 կըվայելեմք” կըսէ . վայելածնիս թէ որ  
 Քրիստոսի նիւթական մարմինն է , ինչո՞ւ  
 համար ըստեր թէ ան մարմինէն կըվայե-  
 լեմք . հացին գոյութիւնը եթէ փոխված է  
 նէ , մեր վայելածը գոյութիւնը չի պիտի  
 ըլլայ : Հրամանքդ կըսէս թէ «Հաղորդու-  
 թեան խորհրդոյն մէջ երկու բան կայ ի-  
 րարմէ տարբեր . մէկ մը բուն էութիւնը և  
 մէկ մը դրսէն ունեցած հանգամանքները  
 որ դգայութեան տակ կըմտնան” և : Երես  
 63 : Աս տարբերութիւնը հրամանքդ կընես .  
 առաքեալը ասանկ բան ըսած չունի : “Սակ-  
 կըյարես” «Իուն էութեանը նայելով՝ մար-  
 մին Քրիստոսի է . և անիկայ ճաշակողնե-  
 րը՝ Քրիստոսի մարմնոյն հաղորդ կըլան” :

Բայց աս խօսքիդ մէջ հակասութիւն կայ ,  
 Սուրբ Գրոց հաղորդութիւն բառին տը-  
 ված սահմանին նայելով : Սուրբ Գրոց մէջ  
 տեղ մը չե'կայ՝ որ մէկ բանի մը հաղորդ  
 ըլլալու համար՝ անոր գոյութիւնը ճաշտեւ-  
 ղեաւ է ըսէ : «Քրիստոսի մարմինը ճաշա-  
 կողները՝ անիկայ ճաշտած է ըլլան . բայց Ք. ը-  
 րիստոսի մարմինին հաղորդ եղողները՝ անի-  
 կայ ճաշտած չեն ըլլար . ի՞նչպէս որ դեերուն  
 և սեղանին հաղորդ եղողները՝ դեերը և սե-  
 ղանը ճաշտած չեղան : » առաջ 18, 20 : Կ'նչ-  
 պէս որ հաւատքով Վատուածային ընու-  
 թեանը հաղորդ կըլլամք , (բՊԵ. ա. 4) ա-  
 ռանց ճաշակելու զանիկայ : Եւ ի՞նչպէս որ  
 մէկզմէկու հետ հաղորդութիւն կունենամք  
 (աՅօհ. ա. 7) , առանց մէկզմէկ ճաշակելու :  
 Կուզեմ ըսէլ , թէ մէկ բանի մը հետ հա-  
 ղորդ ըլլալու գործածված միջոցը՝ ան բա-  
 նին գոյութիւնը չե'կընար ըլլալ : Եւ մէկ  
 բանի մը հետ հաղորդ ըլլալու համար՝ ան  
 բանին գոյութիւնը ուտել պէտք չէ : Վ-  
 ուաքեալին ժաերորդ գլխուն մէջ ըսած  
 խօսքերն ալ կըցուցընեն թէ Գոյափոխու-  
 թիւն ըլլար . քանզի այս խորհրդոյս սահ-  
 մանադրութեան խօսքը պատմելէն ետքը ա-  
 ւետարանիներուն պէս , այն նիւթերուն հա-  
 մար որ մարմին և արիւն ըսվեցաւ 24, 25 հա-  
 մարին մէջ , 26ին մէջ կըսէ . «Քանի անդամ  
 որ աս հացը ուտելք , ու ամ գաւաթը խմէք ,

Տերոջը մահը պատմեցէք, մինչև որ ինքը  
 դայ՝ : Ինչո՞ւ համար հաց կըսէ, քանզի  
 բուն գոյութիւնը հաց է . Թէ որ կերածնին  
 հաց չէ նէ ինչո՞ւ առաքեալը “առ հացը ու-  
 տէ՛” կըսէ . Թէ որ կերածնին ընդ տեսա-  
 կաւ հացի մարմին է նէ, ինչո՞ւ ըստը թէ  
 առ հարմինը ընդ տեսակառ հացը ուտէ՛ : Ա, աև կը-  
 սէ 27 համարին մէջ . “Ուստի ան որ առ  
 հացը կուտէ՝ կամ Տերոջը դաւաթը կը  
 խմէ անարժանութեամբ, պարտը կան պի-  
 տի ըլլայ Տերոջը մարմինին ու արիւնին” :  
 Ինչո՞ւ համար . քանզի աս հացը ու զինին  
 Տերոջը մարմինը և արիւնը կընշանակեն .  
 և նշանին անարժանութեամբ մօտեցողը՝  
 նշանակվածը չի որոշեր : Ա ասն որոյ ազատող  
 փորձէ մարդ իր անձը՝ ու ետքը ան հացեն  
 թող ուտէ, և ան դաւաթէն խմէ” : Համար  
 28: Թէ որ առաքեալը գոյափոխութեան  
 հաւատար, աս համարներուն մէջ հաց բա-  
 ռը քանի մը անզամ գործածելուն տեղը՝  
 հարմին բառը պիտի գործածէր . քանզի մի-  
 այն տեսակաւ հաց և գոյութեամբ հարմին եւ-  
 դած նիւթի մը ինչո՞ւ պիտի հաց ըսէ . հիւ-  
 մա երբոր ըստ ձեր կարծեաց գոյափո-  
 խեալ մարմինին մէկը հաց ըսէ նէ, առանց  
 իմացընելու իր միտքը թէ միայն տեսակին  
 համար կըդուրցէկոր, հերետիկոս չէք մի-  
 սեպէր այն մարդը : Ըստէ չեմ ուզեր թէ  
 “հասարակ և լոկ հաց և բաժակ” (Ճառ)

Հայու. Երես 65) պիտի ըլլայ ասիկայ ,  
 ինչպէս որ ամէն իժիք մեր մարմինը սնուցանելու համար կուտեմք : Այս հացը և  
 բաժակը Տէրոջն է . և անոր մարմինը ու  
 արիւնը նշանակելուն համար՝ խորհրդաբար  
 կըսվի մարմին և արիւն Քրիստոսի . այս  
 հացը և գինին ճաշակողները՝ Քրիստոսի  
 մարմնոյ և արեանը հաղորդ պիտի ըլլան .  
 և այս նիւթերը մեզի յիշել կուտան թէ  
 մեր Տէրը խաչին վրայ իր մարմինը ջախ-  
 ջախվելու և իր արիւնը թափվելու տր-  
 վաւ , մեր մեղքերուն համար . ուրեմն  
 “իմող փորձէ մարդ իր անձը” (թէ արդեօք  
 մեղքը ձգած է մի , ճշմարտապէս Քրիս-  
 տոսի կըհնարանդի՞կոր մի , հաւատքով Քր-  
 իստոս իր սրտին մէջ ընդունած է մի ,  
 և այլն) , ու ետքը ան հացէն թող ուտէ ,  
 և ան գտւաթէն խմէ” : “Ա ասն զի ան որ  
 անարժանութեամբ կուտէ ու կըխմէ , իր  
 անձին դատապարտութիւնը կուտէ ու կը  
 խըմէ . ինչու որ Տէրոջը մարմինը չի’ որո-  
 շեր” : Հայու 29 : Այսինքն հաւատքի  
 աչքով Տէրոջը մարմինը չի’ տեսնար իր  
 մեղքերուն համար վերաւորած . այլ միայն  
 ուտելը ու խմելը կընայի : Հայու 20—22 :

Ճ.Գ. · Եթէ հացը և գինին Քրիստոսի  
 մարմնոյ և արեանը կըփոխվի , Սուրբ Գրոց  
 մէջ պատմըված հրաշքներուն բոլորովին  
 աննման հրաշք մըն է առիկայ : Կստուա-

ծաշունչին մէջ պատրված ամէն հրաշք  
 զգալի է : Ճեշուր խօսելով՝ հրաշքը իրաց  
 միակերպ ընթացքէն՝ կամ բնութեան ծա-  
 նօթ օրէնքէն դուրս դիպուած մըն է, որ կը  
 գործըլի Աստուծոյ անմիջական ներգործու-  
 թեամբը, որ մարդիկ գիտնան թէ այն անձը  
 որուն ձեռօքը որ կըգործըլի նէ, Աստուծմէ  
 իւրկըլած պատգամաւոր մըն է անոր կամ  
 քը յայտնելու : Հատ բան կայ որ դարմա-  
 նալի բաներ են, բայց հրաշք չեն, բնու-  
 թեան ծանօթ օրէնքէն դուրս ըլլանուն հա-  
 մար : Հրամանքդ կըսես թէ «ամէն հրաշք  
 զգալի չէ», և ասիկայ ապացուցանելոյ հա-  
 մար՝ երկու օրինակ յառաջ կըբերէս . մէ-  
 կը մեր օրհնեալ Փրկչին կուսական ծնուն-  
 դը : Երես 89 : Բայց աս հրաշքը զգալի չէ՞ը  
 մի . հրաշքը որո՞ւն զգալի կըլլայ . բոլո՞ր  
 աշխարհի, կամ միայն անոնց՝ որոնք ներ-  
 կայ են զանիկայ տեսնալու . յիրաւի միայն  
 անոնց՝ որոնք ներկայ են զանիկայ տեսնալու .  
 և ուրիշները ո՛չ թէ իրենց զգայարանացը  
 վկայութեամբ՝ այլ զանիկայ տեսնողներուն  
 վկայութեամբը կընդունին : Թէ որ կոյր  
 մարդու մը վրայ հրաշք մը գործըլի անոր  
 աչքը բանալով, կուրին և հրաշագործին մը  
 նակ եղած ատենը, անիկայ զգալի կըլլայ  
 կուրին, և ուրիշները անոր վկայութեամբը  
 միայն կընան հաւատալ : Արդ՝ Փրիատոսի  
 ծննդեան հրաշքը զգալի բան մըն էր Առլը

կուսին, ինչպէս որ կուրին աչքը բացվել  
լը կուրին զգալի է : Եյս հրաշքը թէպէտ  
զգալի չէր կընար ըլլալ ուրիշներուն,  
բայց զգալի էր կուսին : Ուրեմն այս օրինա-  
կը չափացուցաներ թէ կան անանկ հրաշք-  
ներ որ զգալի չեն :

**Դ**արձեալ ձեր յառաջ բերած երկ-  
ըորդ օրինակը աս էր թէ՝ Հոգին Առուրբ  
մարդուն միտքը կըլուսաւորէ, որով Առուրբ  
Դրոց միտքը շխտակ կըհասկընայ : Եղեւ 85:  
Բայց ասոր հրաշք ըըսվեր . քանզի ‘Կախ’  
եթէ ասիկայ ‘ընական պատճառներէ կապ-  
ված գործողութիւն մը չէ’” կըսենք, բը-  
նութեան օրէնքէն դուրս ալ չէ’ . ինչ-  
պէս մեռել մը յարուցանելը՝ կամ 5000 հո-  
գի հինգ նկանակ հացով կշտացընելը՝ բը-  
նութեան օրէնքէն դուրս է : Երկրորդ  
թէպէտ Սստուծոյ գործն է ասիկայ, բայց  
սահմանեալ օրինաց համեմատ և ո՛չ հա-  
կառակ կերպով կըլլայ : Ի՞նչպէս որ նիւ-  
թոյ օրէնք կայ՝ անանկ ալ մտաց օրէնք կայ.  
ի՞նչպէս որ նիւթոյ օրէնք մըն է որ օդը  
նետված քարը գետինը կիյնայ, անանկ ալ  
մտաց օրէնք մըն է որ շարժաւիթը կըներ-  
գործէ մարդուն մտացը : Երդ՝ Հոգին Առուրբ  
մարդուն միտքը լուսաւորած ժամանակը՝  
Ճշմարտութիւնը միջոց կընէ, և անանկ  
կերպով մը կըներգործէ՝ որ մտաց սահմա-  
նեալ օրինացը համեմատ է : Կըսէք թէ ‘Ե-

բարչին արարածոյն հետ ունեցած անմիջական հաղորդութիւնը միշտ հրաշք է” : Եւ բեւ 86 : Մանուկին կեանք տրվելը Աստուծոյ անմիջական հաղորդութիւնը չէ՞ մի մանուկին հետ . բայց մանուկի մը իւր մօրը յարդանդը յղանալը հրաշք է մի : Աստուծած ասիկայ ընելու ատենը՝ Հոգւոյն Սրբոյ դործածած միջոցէն աւելի միջոց չե՛դործածեր . եթէ Հոգւոյն Սրբոյ լուսաւորելը հրաշք է, ուրեմն յղութիւնն ալ հրաշք պիտի ըլլայ : Բայց Ճիշդը ըսելով՝ երկուքն ալ հրաշք չեն . և անոնց հրաշք ըսելը բառը սխալ կերպով դործածել է :

Սակայն ինչպէս որ ան զիշերը խօսակցութիւն ըրած ատեննիս ըսի ձեզի՝ Շմարիտ է որ Հոգւոյն Սրբոյ դմիտքը լուսաւորելը զգալի կը լայ իր արդիւնքներէն : Ե՛րբ հարցուցիք թէ “Չի կրնար ըլլալ արդեօք որ մէկ բրիտոնէի մը հաւատքը ուղիղ, միանդամայն և գործքը չար ըլլայ” : Ասոր պատասխան տուի թէ “Չի կրնար ըլլալ” : Եւ դուք ասոր կը պատասխանէք հիմա՞ այսպէս ըսելով, “Բայց երբոր մէկը տեսնեմ, որ ամէն կերպով հրամանոցդ նման կը հաւատայ, և վարքը դէշ է, այսինքն՝ հաւատովքեղի կը մանի՞ և վարքով կը տարբերի, անոր համար ի՞նչ պիտի ըսեմ : Հաւատքը շիտակ է ըսեմ նէ վարքը դէշ է . և հրամանքդ կը սես որ՝ վարքը դէշ եղող

մարդուն հաւատքը շիտակ ըլլալ անհնար  
 է : Ծմէ որ հաւատքը ծուռ է ըսեմ նէ՝ քու  
 հաւատքդ ալ ծուռ եղած պիտի ըլլայ .  
 քանզի ինչպէս որ ենթադրեցինք երկուքից  
 հաւատքը ամէն կերպով նոյնն է : Եւ չեմք  
 կընալ ըսել որ մի և նոյն հաւատքը հը-  
 րամանքդ դաւանիս նէ շիտակ կըլլայ , մեկ  
 ուրիշ մը դաւանի նէ անոր վարքը քուկի-  
 նէդ բիչմը գէշ ըլլալուն համար , հաւատքը  
 սուտ կըլլայ” : Երեւ 87 : Բայց հիմա հը-  
 րամանքդ յայտնապէս փախուստի ճամբայ  
 բունեցիր , հաւատք բառը տարբեր իմաս-  
 տով մը դործածելով՝ որով յայտնապէս ես  
 դործածեցի այն գիշերը : Ես՝ սրտին այն  
 Ճշմարիտ հաւատքին համար ըսի , որ Հո-  
 գին Առւրը կըսկի և կըկատարէ . քանզի  
 չի կընար ըլլալ ըսի , որ Առւրը Հոգին հա-  
 ւատքին պարզեց տայ , և բարեգործութեան  
 պարզեց չիտայ . խօսքս այն մեռած և սուտ  
 հաւատքին համար չէր՝ որ չար մարդիկ և  
 դեերը ունին (Յակ. ք . 19)՝, երբ կըհաւա-  
 տան Ճշմարիտ բաներուն : Հրամանքդ հա-  
 ւատք բառը կըդործածէս իբրև հաւատոյ  
 առարկայն , կամ հաւատացված բանը նը-  
 շանակող . ինչպէս երբոր կըսեմք Քրիս-  
 տոնէական հաւատք , Հրէական հաւատք ,  
 Հուովմէական հաւատք , և որոնք այս այլ  
 ե այլ կրօնքները կըցուցընեն : Եւ որով  
 հետեւ չար մարդ մը միտքով կընայ հաւա-

տալ աւետարանական ճշմարիտ վարդապետութիւններուն, երբ իւր հաւատքը այնչափ չիներզործեր իւր սրտին, ինչպէս դողլողացող դևերունը . ուստի այն անձին հաւատքը և ճշմարիտ Քրիստոնէից հաւատքը թէպէտեւ դուն մէկ կըսեպես՝ բայց մի և նոյն հաւատքը չէ . և լոյսը խաւարէն որ չափ որ տարբեր է նէ, նոյնչափ տարբեր են անոնք մէկզմէկէ . մէկը կենդանի՝ փրկարար և պտղաբեր հաւատք է, միւսը մեռեալ դիւական և անպտուղ հաւատք է, որ կըր նանք ըսել հաւատքի դիտութիւն մը, կամ դաւանութիւն հաւատոյ, կամ պատմական հաւատք : Առաջինը՝ մարդուն սիրտը կըսըրը է . երկրորդը՝ տւաւել կըխստացընէ . ու ըեմն՝ յայտնապէս փախուստի ճամբայ բրունեցիր . և իմ խօսքիս պատասխան տրված չես, և չես կընար մերժել անիկոյ՝ առանց Առւրբ Գրոց հակառակելու :

Նաև կըսես թէ «հրաշքը այս առենս խափանած և դադարած չէ» : Եւ կըհարցընես, «Թաէ որ անանկ է նէ՞ ո՞ր տեղ գըրված է որ ատեն մը հրաշք ըլլալէն ետքը պիտի դադարի» : Եռեւ 89 : Կըպատասխանեմ թէ հոգ չէ գրված ըլլալը կամ ըլլալը թէ հրաշքը պիտի դադարի . գրված ալ չէ թէ պիտի չիդադարի . այս խնդիրը թէ արդեօք հրաշք կըդորձըլվե՞կոր աս օրվան օրս, ապացուցիւ կը լուծվի . եթէ հը-

բաշք կայ հիմա՞նուր և որո՞ւ ձեռօք կըդոր-  
 ծըվի : Յըցու՛ր ինձի ճշմարիտ հրաշք մը ,  
 ինչպէս որ Ք.րիստոս և առաքեալները կը-  
 գործէին , և հաւատամ : Չես կրնար ըսել  
 թէ ամէն հրաշք կոչվածները և իբրև հր-  
 աշք ընդունվածները՝ ճշմարտապէս հրաշք  
 են . վասն զի հեթանոսներն ալ հրաշագործ  
 մարդիկներ կրնան ցուցընել հիմա . և հա-  
 ղարաւոր հրաշք ունին մէջէրնին , որոնց այն-  
 չափ հաստատուն կըհաւատան՝ որչափ որ  
 անոնցմէ ուրիշներն ալ անոնց սուտ ըլլա-  
 լուն : Առւրբ Գիրքն ալ կիմացընէ մեղի  
 որ սուտ հրաշքներ պիտի ըլլան . զրված  
 է որ “անօրէնը” որ “Աստուծոյ տաճարը  
 պիտի նստի” , այսինքն եկեղեցւոյ մէջ ,  
 որովհետեւ Հրէական տաճարը խափանեցաւ  
 պիտի զայ “ըստ աղղեցութեան սատանայի  
 ամենայն զօրութեամբ և նշանօք և որուես-  
 տիւս սպառչ” : Ի թ. Եւ . ը . 9 : Հօհաննէս  
 աւետարանիչ ալ իր տեսիլքին մէջ տեսաւ  
 որ այն գաղանը որ առաջն գաղանէն վեր-  
 ջը ելաւ , “շատ նշաններ կընէր . . . . Եւ  
 երկրի վրայ բնակողները կըմոլորեցունէր  
 ան նշաններովը , որ իր ձեռքը տրված էր  
 ընելու” : Յայտ . Ժդ . 13 , 14 : Այն հր-  
 աշքները որ կըպնդես թէ կայ հիմա՝ ճըշ-  
 մարտապէս հրաշք են , կամ “անօրէնին սուտ  
 արուեստները” և “գաղանին մոլորութիւն-  
 ներն” են : Եթէ Ք.րիստոսի և Առաքելոց

գործած հրաշքներուն պէս հրաշք մը չի  
կրնաս լցուցընել, պէտք է որ հաւատամ  
թէ «անօրէնին արուեստները» և «գաղանին  
մոլորութիւններն» են քու հրաշք ըսածդ :  
Վրիստոս և Առաքեալները մեռեալ կրկեն-  
դանացունէին : Հիմա եկեղեցւոյ մէջ կայ  
անանկ մէկը որ կարող է գերեզմանատունը  
երթալ՝ և չորեքօրեայ մեռեալը յարուցա-  
նել, ի՞նչպէս որ Վրիստոս յարոյց Պատա-  
րուը : Երբոր ասոր պէս հրաշք մը գործը-  
վի՝ պիտի հաւատամ անոր . բոյց մի զար-  
մանար քու հաւատացած հրաշքներուդ չի-  
հաւատալու համար, որ Առլրք Գրոց առաջ-  
կուց իմացուցած սուտ արուեստներէն՝ ի  
դատ ուրիշ բան մը սեպելու խելք պառկե-  
ցընող ապացոյց չիկայ :

Յիրաւի շատ կըզարմանամ 90 երեսը գը-  
րած խօսքիդ վրայ թէ, «Ամէն ատեն ա-  
ղօթքնիս այն չէ մի որ բնական կարգով  
չըլլալու բան մը Աստուած մեղի շնորհէ .  
այսինքն՝ Աստուած մեղի համար հրաշք ընէ»:  
Լսեր եմ անհաւատներուն ասանկ խօսք ը-  
սելը . բայց բնաւ լսած չէի որ քրիստո-  
նեայ մը ըսէ թէ՝ Աստուած հրաշք գործելու  
է որ աղօթքնիս կատարէ . առ քեղի նոր  
վարդապետութիւն մըն ալ եկեղեցւոյ մէջ .  
տես ի՞նչ նոր վարդապետութիւններ՝ մանա-  
ւանդ անհաւատի վարդապետութիւն կըխօ-  
թեսկոր եկեղեցւոյ մէջ : Առտըլանց՝ երբ

աղօթք կընեմ Աստուծոյ՝ որ զիս պաշտպանէ  
նոյն օրը, և իմ աղօթքս կատարելով թէ  
որ զիս պաշտպանէ նէ, հրահք կըլլոյ ասի-  
կայ. Աստուծուած չի կըրմար անանկ կարդա-  
ղել ամեն բան՝ որ բնութեան օրինաց յար-  
մարութեամբ և անոնց միջոցովը մեր խընդ-  
րուածքը կատարէ: Երդարև ուրիշ ժա-  
մանակ մը պէտք եղած չէր որ մէկը քրիս-  
տոնէի մը ապացուցանէ թէ՝ Աստուծուած կա-  
րող է աղօթքնիս կատարել, առանց հրահք  
գործելու:

ԺԴ. Թէ որ Գոյափոխութիւնը ճշմա-  
րիտ է, պէտք է որ սրբագործեալ հացն ու  
գինին անապական մնան յաւիտեան. քանզի  
Քրիստոսի մարմինը ապականութիւն չի-  
տեսաւ: Կազմ. թ. 31: Թէ որ հացը հրահ-  
քով մարմնոյ կըփոխվի, պէտք է որ հրահ-  
քով անապական մնայ. բայց զիտեմք որ  
հացը և զինին որչափ ատեն որ կըդիմանան  
նէ, սրբագործեալ հացն ու գինին ալ-  
նոյնչափ ատեն կըդիմանան:

Երդ ես իմ կարողութեանս չափ քու ճա-  
ռիդ Առըբք Գրոց հակառակ ըլլալը ցը-  
ցուցի. և քանի որ հրամանքդի ինձի համոզել  
կուզես, որ Առըբք Գրոց հակառակ վարդա-  
պետութիւն մը ընդունիմ, ես Աստուծոյ վա-

Եսովք բնաւ չեմ կը նար ընդունիլ և հաւատաւ անանկ բանի մը որ ո՛չ Վրիսոս և ո՛չ առաքեալները սորվեցուցին . ասկէ ՚ի զատ շատ կը վախսամ Առւրբ Վարոց սորվեցուցածին հակառակ վարդապետութիւն մը ընդունելէն , բաելով թէ իմ Վզգիս եկեղեցին անանկ կը հաւատայ . քանզի ո՛չ Վզգը և ո՛չ եկեղեցին այլ ամէն մէկը իր անձին համար հաշիւ պիտի տայ Վստուծոյ : Հառաջ . ժդ .

12 :

Որչափ որ Վզգս կը սիրեմ նէ , շատ էվելոք պարտիմ զԼստուած սիրել , և առաւել պարտիմ Վստուծոյ հնագանդիլ հաւատոյ մասին քան թէ Վզգիս : Վզգասէր պարտիմք ըլլաւ , քայց Վստուածիրութիւնը անկէ շատ առաջ է : Թէ որ ազգասիրութիւնը իր աղգին կրօնքը ընդունիլն է նէ , Առւրբ Վրիգոր լուսաւորիչն ալ պէտք էր որ կը ուապաշտութիւնը ընդունէր , քանզի իր Վզգին կրօնքն էր ան ատենը : Բայց Լուսաւորիչ որչափ որ իր աղգին կրօնքը ընդունելով ազգատեաց կը սեպվէր ալ նէ ան ատենը , Ճշմարիաը խօսելով շատ ազգասէր էր , ինչպէս որ հիմա ամենքս կը վկայէմք : Նրանի թէ ամենքս ալ Ճշմարտապէս Վզգասէր ըլլայինք . ան ատենը բոլորովին տարբեր ընթացքով մը պիտի աշխատէինք Վզգին ըստ ամենայնի յառաջաղիմութեանը համար , և ո՛չ թէ հիմակվանին պէս . . . :

Ելոնի՞՝ թէ յՎատուածակիլութենէ շոր  
ժեալ՝ մեր Ազգը սիրէինք :

Զեր երկրորդ Շառնալ կարդացի . որուն  
մէջ նախնի հայրերուն Հաղորդութեան  
վրայով խօսքերը յառաջ կըքերես ցուցը  
նելու, թէ Գոյափոխութեան վարդապետու-  
թիւնը անոնք ալ ընդունած էին . սակայն  
քու աշխատութիւնդ կըմեզքը նամ . քան-  
դի զիցուք թէ առաքեալներէն անմիջա-  
պէս ետքը այդ վարդապետութիւնը հը-  
նարվեցաւ, (որ ամենեւին առանկ չէ,) ի՞նչ  
կելսյ առկեց . մենք քանի որ Առւրբ Գիր-  
քը ունինք մեր հաւատքին անախալ առաջ-  
նորդը, և երբոր անով չիհաստատվի Գո-  
յափոխութիւնը, ալ ի՞նչ պարտաւորու-  
թիւն ունիմք սիսարական մարդոց առաջնոր-  
դութեանը հետեւիլ: Առլորութիւն մը հին  
ըլլալոն և Վառքելոց առենէն անմիջապէս  
ետքը սկավելուն համար՝ Ճշմարտութիւն  
կըլլայ մի: Եհա օրէնքին գործքերովը ար-  
դարութիւն ըլլալոն մոլսը վարդապետու-  
թիւնն ալ՝ առաքելոց օրէն չսկսան մի,  
և անոնց կենդանութեան առենը եկեղեցւոյ  
մէջ չիմտան մի . որ Պօղոս առաքեալ ան-  
վարդապետութեանը դէմ գրեց, և ան մո-  
լորութիւնը ընդունող Գաղատացւոյ եկե-  
ղեցին սաստիկ կերպով յանդիմանեց: Տէ-  
Գաղատացւոյ Ես-ովով՝ սիսուն մասն գլուխ:  
Առաքելոց ժամանակը չէ՞ւ որ Լուսդիկէի

եկեղեցին կըսէր թէ ”Ես հարուստ էի ու  
 մեծայ, և բանի մը կարօտ չեմ” . երբոր  
 ինքը չէր գիտեր որ “խեղճ ու թշուառա-  
 կան” էր, «և աղքատ մերկ ու կոյր» : Յայտ  
 դ . 17 : Առաքելոց ատենը չէր որ Գիտու-  
 թիվեսը եկեղեցւոյ մէջ առաջին ըլլալ ու-  
 ղելով՝ առաքեալները չէր ընդուներ ու ա-  
 նոնք կըսոգնեցուներ շատխօսութեան չար  
 խօսքերով, ու եղքայրները չէր ընդունեիր, ու  
 անոնք որ կընդունէին նէ” թող չէր տար, ու  
 եկեղեցին ալ կըհանէր : դ Յօհ . 9, 10 :  
 Չէ՞ մի որ Առաքելոց ատենը շատ մոլորեցու-  
 ցիչներ ելան աշխարհ (ը Յօհ . 7), և շատ  
 նեռեր կըգտնըլէր (ա Յօհ . թ . 18) . չէ՞ մի  
 որ Առաքելոց ատենը տգետներ ու խախուտ-  
 ներ կային, որ Առուրբ Գիրքերը ինքըզնիք-  
 ներնուն կորստեաներ համար ծուռ կողմը կը-  
 դարձունէին (ը Պ. Դ . դ . 16) . չէ՞ մի որ  
 Պօղոս առաքեալ երեցներուն առաջկուց  
 կիմացընէ գուշակելով թէ, «Գիտեմ ես  
 որ իմ գատվելէս ետքը ձեր մէջը յափշտա-  
 կող գայլեր պիտի զան, որ պիտի չխը-  
 նային հօտին . և ձեզմէ՛ ալ անանկ մարդիկ  
 պիտի ելլան՝ որ ծուռումուռ բաներ պ'տի  
 խօսին, աշակելսները իրենց ետեւէն քա-  
 շելու” : Գ. թ . ի . 29, 30 : Առաքելոց  
 ատենը չիկայի՞ն ուրիշ կերպ բան սորվե-  
 ցունողներ, և մոփիկ չընողներ մեր Տէր Յի-  
 սուս Քրիստոսին ողջ ամիս խօսքերուն և

ան վարդապետութեանը որ աստուածալաշ-  
տութեան պէս է . որոնք որ հպարտացած  
էին ու բան մը չէին գիտեր , հաղա վէճե-  
րու ու հակառակութեան մէջ կըբորբոքէ-  
ին , աստուածապաշտութիւնը շահելու վա-  
ճառ մը սեպելով : ա Տիւ . դ . 3—5 :  
Եռաքելոց ատենը չկայի՞ն անանկ մար-  
դիկ , որոնք աստուածապաշտութեան կերպա-  
րանքը ունէին , ու անոր զօրութենէն ուրա-  
ցած էին : թ Տիւ . դ . 5 : Ուրեմն մէկ  
վարդապետութիւն մը որ Առւրբ Գրոց ան-  
սխալելի առաջնորդութեանը յայտնապէս  
կըհակառակի՞ մոլորութիւն է . կուզէ նոր  
հնարված ըլլայ , կուզէ առաքեալներուն օ-  
րէն անմիջապէս ետքը հնարված ըլլայ :

Սակայն այսու ամենայնիւ Գոյափոխու-  
թիւնը՝ առաքեալներուն օրէն անմիջապէս  
ետքը հնարված չէ : Հրամանքդի ինձի հին  
հայրապետաց խօսքերը կըցուցընես . բայց  
ինչու համար չես թողուր որ միայն հայրա-  
պետներուն խօսքը կարդամ . քու շատախօս  
մեկնութիւնդ զիս պիտի համոզէ որ անոնց  
խօսքերուն վըայ աւելցուցեր ես , չէ նէ  
հայրապետներուն խօսքերը . թէ որ միայն  
հայրապետներուն խօսքերը քննեմ երկրորդ  
Շառիդ մէջ , յայտնի կըգտնամ որ անոնք ալ  
Գոյափոխութիւն չէին ընդուներ . բայց դուն  
ինչպէս Առւրբ Գրոց խօսքերուն անանկ  
ալ հայրապետաց խօսքերուն ծուռումուռ


մեկնութիւն տըվելի ես, և քու կողմդ կըքաշ կըւտես անոնց խօսքերը : Թէ որ Առւրբ Գրոց խօսքը՝ Հայրապետները պիտի մեկնեն նէ, անոնց մեկնութիւնը մեղի ով պիտի մեկնէ . Հրաման նբդ . . . թէ որ Հայրապետաց խօսքերը առանց քու տըված մեկնութեանդ Գոյափոխութիւն չեն սորվեցունել, ուրեմն Գոյափոխութեան վարդապետութիւնը քու մեկնութիւնէդ պիտի սորվինք . և թէ որ մեկը համոզվի այդ վարդապետութեանը հաւատալու քեզմէ պիտի համոզվի, ոչ Առւրբ Գիրքէն և ոչ Հայրապետներէն . թէ որ առանկ չէ նէ՞ ինչու անոնց խօսքերը մեկնելու համար այնչափ աշխատեցար . որով յայտնի կերևայ թէ Հայրապետներուն խօսքը մինչև որ դուն չիմեկնես նէ՝ չիպիտի հասկըցվին :

Այս երկըորդ Շառիդ մէջ հին հայրապետներէն քերած վկայութիւններդ Գոյափոխութիւն չհաստատելը, և նոյն կամ նոյն ժամանակի հայրապետներէն ան ատենները եկեղեցւոյ մէջ Գոյափոխութեան վարդապետութիւնը մտած չըլլալը պիտի հաստատվի ուրիշ ճառի մը մէջ, որ իմ մէկ բարեկամն պիտի յօրինէ :

Ա Յ Ւ Ա Խ Ե Կ

| Երես | Տառակ | Ուսումնական                 | Բաղկաց                   |
|------|-------|-----------------------------|--------------------------|
| 7    | 21    | առարկանելու<br>կութիւննելու | առարկանելու<br>թիւննելու |
| 9    | 22    | ըստ                         | ընդ                      |
| 12   | 5     | 17 :                        | 17 ,                     |
| 21   | 15    | կրնան                       | կրնար                    |
| 34   | 11    | չընել                       | չընել'                   |

|      |      |    |
|------|------|----|
| বালক | বালক | ১২ |



**1846**



